

# Ա. Ա. Ա Ռ Ա Վ Ա Ր Ա

# ԲԱԼԱԿԱՆ ՀԱՅԻ

N. Ա յ ս յ ա ն ի ս




891.99

9217

Մ-27 Մանուշեան Միասն  
Բանասարեղ Տուրովաներ.

100₮



891.99

Մ - 27

## ՄԻՍԱԳ ՄԱՆՈՒՋԵԱՆ

ԱՄՈՒՀԱՑՄԱՆ Է 1951 թ.

# ԲԱՆԱՍՏԵՂՈՐԻՉԻՆՆԵՐ

Հ 28494  
9217




ՓԱՐԻԶ

ՏՊԱՐԱՆ Պ. ԷԼԵԿԵԱՆ

1946








ՀՐԱՍՅԱ ՄԱՆՈՒՉԵԱՆ

(1906 – 1944)



*ՄիԱԱՔ ՄԱՆՈՒՅԵԱՆ*



# ՄԻՍԱՔ ՄԱՆՈՒՇԵԱՆ



Միսաք Մանուշեան ծնած է 1906ին Ատլեաման, աղքատ պարտիզապանի մը ընտանիքին մէջ։ Դեռ մանուկ, 1914-18ի արհաւրալից օրերուն կը կորսնցնէ իր ծնողքը և պատերազմի վաղորդայնին, Լիբանան, Ճիւնիայի ծովագին բարձրացող հայկական որբանոցին մէջ կը ստանայ իր նախնական կրթութիւնը։

1925ին, որբերու հետ, Ֆրանսա կը տեղափոխուի ճանչնալու համար աշխատաւորի անստոյգ ու դժուար կեանքը։ Մէկէ աւելի քաղաքներու մէջ, զանազան գործեր կ'ընէ։ Սիթրոէնի ինքնաշարժի գործարանի բանուոր, ատաղձագործ, նկարիչներու քով մօտել, դարձեալ մետաղագործ բանուոր ևայլն։

Որբանոցի գրասեղաններուն վրայ իսկ բանաստեղծութիւններ գրող և իր ուսուցիչներու ուշադրութեան արժանացող Միսաք Մանուշեան, հակառակ այս դժուար պայմաններուն, լաւագոյն ձգտումներով է տարուած։ Ֆրանսերէն կը սորվի, յափշտակութեամբ կը հետեւի իր շրջանի գրական շարժման և կը կարդայ դասական հեղինակներ։ Կը գրէ ալ 1930ին, Ա. Սեմայի և ուրիշներու հետ կը հրատարակէ «Զանք» «Նորագոյն գրողներու ամսաթերթ»-ը, որ իր 12 թի-

երու երկայնքին անվերջ ճիղ կ'ընէ գրական հին հասկացողութիւններէն ձերբազատուելու, նոր միտք և շունչ մուծելու հայկական միջավայրէն ներս :

Փարիզն իր գործարանային կեանքով, ընկերային և յեղափոխական շարժումով, ինչպէս նաև մեր գաղութի կեանքէն ներս մղուող պայքարը Խ. Հայաստանի հետ և անոր գէմ, իրենց կնիքը կը դնեն կազմաւորաւող Մանուշեանի մտքին վրայ : Եւ, հետզհետէ, երազուն բանաստեղծը, իր առլումներով ու պայքարներով, աւելի ու աւելի կը նոյնանայ աշխատաւոր զանգուածներուն հետ : Ան դուրս կուդայ մենութենէն ու կը խառնուի ամբոխին :

Յետ այսու Մանուշեան պիտի ապրի մեր գաղութի հայրենասէր ու յառաջդիմական հասուածին կեանքը . ան իր բոլոր ուժերը պիտի գնէ ի սպաս մեր երկրին և ժողովուրդին :

Իր հասարակական գործունէութիւնը կը սկսի 1933ին Հօկի մէջ, ուր ան կը յայտնուի որպէս ուժեղ կամքի և զոհողութեան ողիի աէր հանրային գործիչ : Անոր հասարակական տեսակէտները արագորէն կը գարդանան : Խ. Հայաստանի օդնութեան և պաշտպանութեան գաղափարներէն ան կ'անցնի յեղափոխական աշխարհահայեացքի, ու, 1934ին կը յարի կոմունիստական կուսակցութեան :

1935ին կ'ընտրուի Հօկի կեզր . Վարչութեան անգամ և կ'ըլլայ երկրորդ քարտուղար : Նոյն տարին կը սկսի խմբագրել «Զանգու» աշխատաւորական շաբաթաթերթը որ կը հրապարակուի մինչեւ 1938, Մանուշ

եանի գուրգուրանքով և նուիրումով։ Նոյն տարուան յուլիսի 14ին կը մասնակցի Հօկի վերջին պատգամաւորական ժողովին, ուր կազմակերպութիւնը պիտի լուծուէր և ծնունդ առնէր Ֆրանսահայ ժողովը՝ գական Միութիւնը, որու կեղբ. Վարչութեան քարտուղարը կը գառնայ։ Կը մասնակցի նոյն տարին լոյս տեսնող «Նոր կեանք» օրաթերթի խմբագրութեան։

1939ին Մանուշեան մեր գաղութի առաջամարտիկ շարժման ամենայայտնի գէմքերէն մին է, ու, այն շրջանի ֆրանսական իշխանութիւնները, պատերազմի յայտարարութեան երկրորդ օրն իսկ, սեպտ. 3ին, զայն կը ձերբակալէն, Յ ամիս կը պահեն Սանթէի բանար, որմէ յետոյ զօրակոչի կ'ենթարկուի եւ կը մեկնի բանակ։

Ֆրանսայի ժամանակուոր պարտութենէն և զօրացրումէն ետք զայն կը գտնենք Փարիզ, հայկական դիմադրական շարժման առաջին խումբերուն մէջ։

Հիալէրական Գերմանիոյ Խ. Միութեան վրայ յարձակման յաջորդ օրը, 1941 յունիս 23ին դարձեալ կը ձերբակալուի և 4 օր Փարիզ, Թուրէլի կեղբոնացման ճամբարը մնալէ ետք, կը տարուի Գօմփիէնյը ուրկէ ճարպիկութեամբ կրնայ ազատուիլ օգոստոս 9ին, կրկին նետուելու համար յեզափոխական ընդյատակեայ պայքարի մէջ։ Այս շրջանին բանասեղծ Մանուշեանի կեանքը կ'իմաստաւորուի հակա, Փաշական անդուլ գործունէութեամբ մը, որ անցնող ա-

միսներուն հետ, միշտ աւելի պիտի շեշտուի ու դառնայ աւելի հասու :

Գերման բռնագրաւիչներուն գէմ, Ֆրանսայի ներքին գիմազրական շարժումը 1941էն իսկ, պայքարի քաղաքական միջոցներուն զուգընթաց, կազմակերպեց արձակազէններու խումբեր, թշնամին հարուածելու համար գիւղերու և քաղաքներու մէջ։ Ոչնչացուեցան գերման զինուորական ուժեր, խանգարուեցան և քանդուեցան անոնց փոխազրական միջոցները, օդը հանուեցան կամ աւրշտկուեցան անոնց ծառայող գործարանները։

1942ի նոյեմբեր 10ին, Մանուչեան իբր պարզ զինուոր կը մտնէ ֆրանսայի ներքին ուժերու շարքերը։ 1943ի ապրիլի 15ին, լըվալուայի մէջ, ան կը կատարէ իր առաջին յարձակումը ոռոմք մը նետելով 20ի մօտ էս-էսներու վրայ, որոնց 4ը մեռան և 8ը վիրաւորուեցան։ Ապրիլի 17ին, փարիզեան շրջանի օտար արձակազէններու վերին հրամանատարութեան որոշումով, Մանուչեան կը նշանակուի արձակազէններու քաղաքական կոմիսար։ Մայիսի 5ին կը դառնայ երկու խումբերու զինուորական հրամանատար։ Որմէ յետոյ, անոր գործունէութեան դաշտի ընդարձակման զուգընթաց կը բարձրանայ անոր հեղինակութիւնը և ան իր հրամանատարութեան տակ զտնուող խումբերով կը դառնայ գերման իշխանութեանց աննշմարելի սարսափը։ Փարիզ և Փարիզէն գուրս, թշնամին կը ստանայ հարուած հարուածի վրայ։ Բարձրաստիճան զինուորականներ Ռիթէրի և

զօր։ Փօն Շառւմպուրկի զգետնում, թէ բազմաթիւ զինուորական փոխադրական կառքերու ջախջախում ներսի զինուորներով, այլազան վնասարարութիւններ, թէ ամբողջ կառաշարքերու քանդում երկաթուղիներու վրայ իրար կը յաջորդեն։ Ու, աշխատաւոր, հրապարակագիր և հանրային գործիչ բանաստեղծը հայրենասիրական վրիժառու զայրոյթով գործնականօրէն կը հրամայէ ամբողջ փարիզեան շրջանի օտար գիմադրական ուժերու զինեալ հատուածին։ Անոր հրամանատարութեան տակ, բազմազգի անյայտ մարտիկներ, որոնց չարքին որոշ թիւով հայեր, կը մարմնաւորեն մեծ մայրաքաղաքի օտար բնակչութեան հակաֆաշիստ պայքարի կամքը, որու նպաստը ֆրանսայի ազգային ազատագրական շարժման, կ'ըլլայ պատուաբեր։ Ահա թէ ինչո՞ւ ֆրանսական Ազգային ծակատի ընդհանուր քարտուղար և երեսփոխան Փիէռ Վիյյոն, ֆրանսական դիմադրական շարժման Ազգային Խորհուրդի եւ Զինուորական Ազգային Կոմիտէի անունով, 1945 փետր. 25ին, իվրիի գերեզմանատունը, Մանուշեանի գերեզմանին վրայ կ'ըսէր։—

«Մանուշեան եւ իր ընկերները հազարաւոր ֆրանսացիներ խանդավառեցին իրենց հերոսական օրինակով։ Անոնք ցոյց տուին, թէ կոռուիլ ու զո՞ւ տաւաւելի խնայողական էր ազգային ուժերու տեսակէտէն քան ստրկօրէն լոել ու տանիլ թշնամու լուծը»։

\*  
\* \*

Ինչպէս ընթերցողը պիտի տեսնէ, հայրենական պատերազմի հեռաւոր ճակատի և ազատութեան այս մարտիկը, զէնքով ու ոռւմբով խօսելէ առաջ, բնութեան, սիրոյ ու մարդկային այլ գդացումներու և ազատութեան գաղափարի երդիչն է եղած։ Եւ անգա՞մ մահուան գրան առջեւ, գնդակահարուելէ քիչ առաջ, ան իր վերջին նամակով, կը փափաքի իր ոտեղծադործութեանց հրատարակումը։ Իր ընկերները՝ պարտք մը սեպեցին ի մի հաւաքել այս ցրուուած երդերն ու մեր հանրութեան յանձնել։ Հաւանաբար ասոնք ամբողջ չեն։ Մանուշեանի բանաստեղծութիւնները ցիր ու ցան են ոչ միայն թերթերու և հանդէսներու մէջ, այլ և, մանաւանդ անհատներու մօտ, անտիպ թերթիկներով։

Մեր ժողովուրդը սիրով պիտի յիշէ իր բանաստեղծ ու ուազմիկ որդին, որ գիտցաւ գառնալ ֆրանսահայ գիմադրական շարժման ամենաուժեղ արտայայտութիւնը, գործնականօրէն մասնակցելով հայրենիքի պաշտպանութեան նուիրական գործին և կենգանի պահելով հայ ժողովուրդի դարաւոր ու ազատատենչ աւանդութիւնները։ Ու երբ այսօր, Ֆրանսայի հայ առսջամարտիկ սերունդի այս ներկայացուցիչը յետ մահու, իր հերոսական գործերով մուտք գործած հայրենի անդաստաննէն ներս, իր արժանի տեղը կը գրաւէ հայ հոգիններուն մէջ, տեղին է կը կարծենք, անոր կեանքին նուիրուած այս քանի մը տողերը վերջացնել, Հայաստանի սովետական գրողներու օրկան, «Փրական թերթ»ի սա բառերով։—

«Բանաստեղծ-ուազմիկ Մանուշեանի սքանչելի կեր-

պարը իր տեղը կը գտնի մեր երախտագէտ ժողովրդի  
յիշողութեան մէջ։ Հայ ժողովուրդը իր ազգային  
պանթէոնը կը մտցնի եւս մի հերոս, որն իր անու-  
նով զարդարում է քաղաքակրթութեան համար մեր  
ժողովուրդի մղած պայքարի դիւցազնական տարեգ-  
րութիւնը»։

### ՄԱՆՈՒՇԵԱՆ ԿՈՄԻՏԵ

Փարիզ, օգոստոս 1946





ԲԱՆԱՄՑԵՂԺՈՒԹԻՒՆՆԵՐ

५८

## Թ Ե Պ Ի Փ Բ Ա Ն Ս Ա

Համայնատարած դիշերի փէշերն ինկեր են լըոին,  
Արեւէն արփած Միջերկրականի հոլանի մէջքին.  
Զերդ բոլորաձեւ գըմբէթ տաճարի, երկինքն աստղածիք  
իջեր է ծովուն վըրայ հորիզոնն անծիր.

Զեփիւռ մը թեթեւ՝ կը ժողվէ ջուրին բոյրերն աղեհաւ  
Ու կը սըրսկէ մազերուս, դէմքիս վրայ յարաժամ...  
Երկաթ կողերը խըրած ջըրերու գաղջ ծալքերուն մէջ,  
Նաւը լուսավառ՝ կը ճեղքէ մութին խաւերն անընդմէջ:

**9/28/94**  
Եւ ինչպէս նաւու միշտ դէպի առաջ սըլացքէն բըղիսած  
Ծովու դիշերին խորին, համասիւռ խորհուրդէն գերուսոն  
Զըրերը փրփրուն, խելադար վաղքով դէպ յետ կը հոսին,  
Միտքս այնպէս ետ եւ հոգիս յառաջ կ'երթայ տենդագին:

Ետիս եմ թողած բընութեամբ ոընած մանկութիւնս արեւ,  
Եւ թշուառութեամբ, զրկանքով հիւսուած որբութիւնն իմ սեւ.  
Դեռ պատանի մ'եմ թղթի եւ գրքի երազէն գինով,  
Կ'երթամ հասուննալ գիտակցութեան ու կեանքի վաստակով:

Բաղձանքն անհուն է եւ նըման ծովաւն այս անծայրածիր.  
Անմեկնելի է՝ ինչպէս խաւարին խորհուրդն անյարիր...  
Կ'ըդամ լոմբոշնել լոյսն իմաստութեան, արուեստի՝ դինին  
Եւ իւլել կեանքի մեծ պայքարին մէջ դափնիներ անդին...:



## ՎԵՐԱՑՈՒՄ

Երբ ունայնութեան դէմքը ծիծաղի  
Մըտածումներուս ու սրտիս տենչին,  
Երբ ձանձրոյթն անարդ՝ պարէ իմ չորս դին,  
Կը մտնեմ ուղին իմ ելաղանքի:

Կեանքըս լըճացած՝ ծովի կ'ըլլայ անհուն,  
Իտէալս՝ փարոս՝ կը լուսէ հեռուն.  
Հովերն ինձ հաղար գաղտնիք կը խօսին  
Ու զիս խաւարէն կը տանին լոյսին . . . :

Նաւակս, հովերու քըմայքին հըլու,  
Մերթ հարաւ կ'դիմէ ու մերթ հիւսիսին.  
Լըքած իմ նիւթին ըղձանքը ուսին  
Ու կ'երթամ աղատ՝ երազն ապրելու . . . :

Ունայնութեան շունչն ի զուր ինձ կ'ոռնայ,  
Խաւարի գիրկն է նենդ ձանձրոյթս հիմա,  
Մինչ ես աստղերուն, լուսնին հետ ընկեր՝  
Լոյսերու անհուն անդունդն եմ ինկեր . . . :

Կը դիտեմ համայն աշխարհն այդ վերէն,  
Ու դըժոխքն ափսո՞ս, կ'առնեմ ակամայ,  
Կեանք կոչուած սա մութ պաստառին վըրայ.  
— Մարդիկ աներագ լոկ ըստըուկներ են:

Շաթընէ

## Հ Ա Յ Ե Լ Ի Ն Ե Ւ Ե Ս

Ա. Հքելուդ մէջ յոդնութիւն, ճակտիդ վրայ՝ կնճիռներ,  
Մազերուդ մէջ ճերմակներ, տես ճերմակներ կան ընկեր  
Այսպէս կըսէ յաճախ ինձ խորագննին հայելին,  
Ամէն անդամ, երբ դիտեմ ինքզինքս իր՝ մէջ ես լոին:

Բոլոր օրերս մանկութեան, բոլոր օրերս պատանի,  
Մերթ սիրտս ամբողջ պոկած՝ ողջակիզեր եմ բոնի  
Ժամանակի պահանջկոտ ունայնութեանց սեղանին  
Ազաւինած միամիտ՝ լոկ յոյսերու խոստումին:

Թիապարտի պէս տանջուած, որպէս ըստրուկ հալածուած՝  
Անարդանքի, զրկանքի խարադանովն եմ մեծցած  
Միշտ մահուան դէմ կռուելու, կեանքն ապրելու ի խնդիր  
Քաղցր ամէն հմայքին եղեր եմ ես ունկընդիր:

Դառնութիւնն որ խըմեր եմ, սակայն հոդսի բաժակէն,  
Ըմբռստութեան եւ ուժի փոխուեր է մէջս հուլօրէն  
Ու զայրոյթով ծաւալուն համբերութիւնս ալ հիմա  
Երդի արդանդն ամբարած տարրերուն պէս կ'սպառնայ:

Ի՞նչ փոյթ, ի՞նչ փոյթ թէ գոնէ  
Ժամանակը ցանէ թող մազերուս մէջ ճերմակներ  
Կը խորանայ, կը լայննայ ու կը հոսի յորդառատ  
Գիրկին անսահման մարդկութեան որպէս իր մայրն հարազատ:

Ու մենք վէճի կը նստինք ժամանակին յանդիման .  
Ես միամիտ , երազուն , ան իրատես հեղնական .  
Ժամանակն ինչ փոյթ թէ ցանէ մաղերուս մէջ ճերմակներ  
Հոգիս դետի պէս կ'առնէ ամէն օր նոր հոսանքներ :



## Բ Ն Ո Ւ Թ Ե Ա Ն Հ Ե Տ

Վարագուբեր է խաւարն համօրէն  
Հորիդոնն անծիր հողին ու ջուրին,  
Ու գոյներ, ձայներ կախարդուած՝ մութէն,  
Գիշերի գաղջ գիրկն իրար կը ճուլուին...

Խաւարի պէս լուռ, անոր պէս խոհուն,  
Ովկէանի ափին կանգնած եմ մինակ.  
Լոյսէ յոդնաբեկ խոհերս ալ համակ,  
Յանձներ եմ ծովու գինով խաղերուն:

Մեղկ հարսի նման, տարփանքով մը հեշտ  
Կը փռուի տամուկ աւաղին վրայ  
Ու շրթներով պաղ՝ համբոյրներ կուտայ  
Ինձի որ իրեն սիրահարն եմ խենթ:

Զեփիւռ մ'է թեթեւ, կը չոյէ անհուն  
Պաստառը ծովուն ու կանանչն հողին.  
Կը տարուբերուի ծովը անձկագին  
Ներդաշնակ ու մեղմ երդ մը շրթներուն:

Լուսինն այս գիշեր երկչոտ պատանի,  
Կը սիրաբանէ մութին հետ գաղտնի:  
Խաւարը տակաւ, կնքինէ իմ չորս գին  
Արեւը վաղուան, շարժումը կեանքին:

Գինով եմ, ահ ես գինով ուղխօրէն,  
Բնութեան դիւթող այս լուռ բարբառէն.  
Կեանքէ որբացած հոգիիս վրայ  
Անհունի երգին խորհուրդը կ'իյնայ...

13-8-1929, Կրանվիլ



## ՎԵՐԱՊՐՈՒՄ

Խռով ծով է հոգիս նորէն  
Հին սեւ յուշեր տարտամօրէն  
Մըտքիս մէջ լուռ կը տողանցեն . . . :

Կը շղթայուին իղձերս բոլոր  
Թոյն կը ծորէ անցեալս մոլոր,  
Երազներուս թարմ աւիշէն :

Երէկն այսօր կը վերապրի :  
Ինչպէս ըլլալ, նոր երազի  
Նոր յոյսերու, սիրոյ ընկեր :

Սեւով հիւսուած արցունք օրեր,  
Կապուած, աւա՛ղ, սկտիս յաւէտ .  
Յաւն ա՛լ հերիք, եղէք անհետ :

Մտքիս կապանք, թոյն էք սըտիս .  
Ես ձեզ կ'ատեմ . . . այլ ակամայ  
Ողնայարն էք կեանքիս հիմա :

1-6-1930, Փարիզ

## ԶԵՄ ԱՓՍՈՍՈՒՄ

Զեմ ավասոսում, այն օրերին,  
Որ անցել են չար ու բարի,  
Մերժում է սիրառ երգերն այն հին,  
Որ յուզում են տարիների  
Յուշերն արնոտ իմ հոգու մէջ:

Զեմ ավասոսում, լոյս ու դինով  
Խրախճանքի այն պահերին,  
Որ ասլըել է բիւր երազով  
Որպէս թիթեռ վարդի սրտին,  
Սիրոյ ծարաւ իմ խենթ հողին:

Այնքան անցուկ մեր կեանքը սին,  
Մայր բնութեան մի ծաղրն է լոկ,  
Արժէ՞ բառնալ նրա ուսին,  
Հազար ավսոս, հազար մորմոք:

Զեմ ավասոսի, թէկուդ կողչեմ  
Չըքնաղ երադ սա աշխարհից  
Ես տիեզերքն ունիմ իմ դէմ  
Մըտածումիս իրը ուղեղիծ:

15-11-30, Փարիզ

# Ն Ո Ր Տ Ա Ր Ի

Ուսուցչիս Գ. ՊՕՂԱՐԵԱՆԻՆ

Հոգիս տարօրէն լո՛ւռ է այս գիշեր .

Զանձրոյթ մը մըթին զայն իր գիրկն առեր ,  
Թախիծէ թախիծ կը տարուբերէ :

Իղձերլս պղտոր չեն բերեր ինծի ,  
Հրճուանքն անհուն որ ամբոխն արդ կ'ապրի .  
Կը թերթեմ անվերջ յուշերն անցեալի :

Որչափ կ'ըղձայի ըլլալ այս պահուն ,  
Մէկ վանկը սիրոյ այն բուխ երգերուն  
Ուր սրտեր ջերմով իրար կը խօսին . . .

Հայելիին մէջ կը ճգնիմ ի զուր  
Ժըպիտ մը փոխ տալ շըմներուս տիսուր՝  
Լլալու ընկեր՝ փողոցի երգին :

Կը նայիմ խոռվ՝ պահին որ կ'իշնայ  
Կեանքի յարաձեմ անիւին վըայ  
Ու շուրջս ամէն իր կարծես կը հիննայ :

Հոգիս այս գիշեր վորթորկոտ ծով է . . .  
Կեանքի խօլ քամին ի զո՞ւր կը հովէ  
Մտածումներուս առազաստն աւեր . . .

## Հ Ա Պ Ի Կ Ա Ր Օ Տ

Լեռներու կլրծքէն կ'երկարին մինչ դիւղ,  
Հորիզոնի գաղլ կանանչը գըծող  
Ճերմակ ճամբաներ... ու զերդ ծով անծիր,  
Դաշտեր ծոցւորուած ու գաշտեր կարմիր :

Բոներ եմ դիւղի ոլոր ծառուղին.  
— Արեւս ուսերուս որպէս ծիրանի,  
Շրթներուս դողդոջ՝ հին երդ մ'արօքի, —  
Կ'երթամ սիրտս յանձնել լեռներու սրտին...

Ինձ թըթենիներ կ'ուղեկցին աջ, ձախ,  
Նըշենիներ մերթ կը ժպտին ուրախ,  
Մերթ վարդաստանէն կուգայ հըրաւէր.  
Բուրմունքն համօրէն երկիրն է գըրկեր :

Սըրինդն հօտաղին, կը կանչէ իրեն՝  
Նախիրն, յուլօրէն, բերդի սարն ի վեր,  
Հորթուկներ նաշխուն, դունչերն վեր առեր,  
Ու գառներ, ուկեր արեւ կը շնչեն:

Ծիծառներ տալիմով կ'անցնին միջոցէն  
Ու մեղմ համերդով գարունը կ'երդեն...  
Ճամբաս կ'ոլորուի ու, քայլերս հըլու,  
Կ'առնէ կը տանի ծոցն այդիներու:

Արեւին ոսկի ցնցուղն ուղխօրէն  
Կը բաշխէ կեանքի աւիշն որթերուն,  
Որոնք բեռնաւոր անձկութեամբ անհուն  
Քաղողներու ժիր ձեռքին կը սպասեն:

Բոյրը խաղողին, Երգը ծղրիթին,  
Ու դեռ անհամար սրտի ձայներ հին,  
Մայրական անուշ բառերուն նըման  
Կ'օրօրեն հոգիս՝ սիրով անսահման:

Այդիէն դինով՝ կ'երթամ գետակին,  
Ուր ծեր ուսիներ յաւէտ կը պատմեն  
Իրենց տրտմութեան գաղտնիքն անցեալին.  
Զըրերն անտարբեր ու խեռ կը հոսին . . . :

Քայլերս մոլոր, լո՛ւռ կը դեգերին . . .  
Գետակն անհամբեր կ'անձկայ վախճանին,  
Իսկ ես՝ լեռներու դըրկին մայրական,  
Ուր սրտիս համար բիւր հեշտանքներ կան . . . :

Ո՞չ կըզձամ, կ'ըզձամ ըլլալ ես նորէն  
— Հովեցու ընկեր, լեռներու իշխան,  
Մանուկ օրերուս հովիւն յաւերժ չէն  
Ու լոկ սըրինդով աշխարհը համայն  
Քըրաւել ինձի, ու սիրել, սիրուիլ . . .

ՔԱՄԱԼ սարդարէ երկնի ամալերուն,  
Խօսէլ ծաղիկին, աղբիւրին լեզուն,  
Թռչունէն սորվիլ գաղտնիքը սիրոյ  
Ու դայն սիրածիս հծծել ջերմադին,  
Աստղերու բերնով, երադի գլուխին...

Շաքընկ, 25-7-1931



## Ի Ն Ժ Ի Կ' Է Ս Ե Ն

Ինծի կ'ըսեն .— «Ո՞հ մոայլ ես , մոա՛յլ ,  
Մութ ամպեր յաւերժ՝ ճակտիդ են վարեր ,  
Կեանքի պարտէղէն կ'անցնիս անտարբեր ,  
Դուն քու մէջ լըռած եւ միշտ անշառայլ» :

— Հոգիս հընոց է , ուր ամէն ըովէ  
Կեանքը տենդագին՝ իդձեր կը նետէ  
Կարօտներ զանոնք կ'արծարծեն անվերջ  
Ու բոցը սիրոյս կը պահէ անշէջ

Բաղմածաւալ հուրն անչափ տենչանքին  
Որպէս ուղխօրէն կը խուժէ աշխարհ ,  
Կ'ըղձամ բոլորին տալ եղբայրաբար  
Համբոյրն անարատ , սիրոյս ջերմագին . . .

Կասկածը մըթին , սակայն իմ հոգին  
Կ'ընէ թշնամի շուրջիս աշխարհին ,  
Զի բիւր անզամ ա՛հ խարուած եմ մարդոց  
Յաւէտ դըրուժան լեզուէն արտառոց

Սիրոյ երաղին ծարաւ է հոգիս  
Լուռ բաղձութիւններ մինչ կ'այրեն արդ զիս  
Ու դէմքիս վրայ մըշուշի նըման ,  
Կը յամենայ յար ծուխը թախծութեան

26-5-1932 , Փարիզ

## Մ Ա Խ Բ Ա Ց Ի Կ

Կըրծքէս խլած՝ կարօտավառ սիրտս անտէր,  
Ինչպէս քընար զայն ձեռներուս մէջ եմ առեր...  
Թափառական աշուղի պէս քայլամոլոր  
Ես ման կուգամ քաղաքին մէջ բազմաժըխոր:

Ի՞նչ կ'որոնեմ, ո՞հ չեմ գիտեր ես այդ մէկին.  
Տակաւ կ'իյնամ թեւերուն մէջ երազանքին  
Եւ անանուն բազմալեզու տենչեր նորէն  
Գինով հոգիս կ'առաջնորդեն տարտամօրէն...:

Բայց կ'ոռոգուի ճանձըրյթներուս հողն անջրդի,  
Թախիծներով բեղմնաւորուած իղձով մյոււթի.  
Որ անպարփակ՝ սըրտէս ուժգին դուրս կը յոբդի...

Եւ մուրացիկ հոգիս սիրոյ ու գեղեցկի  
Գալն անձկութեամբ արդ կ'երկարէ այն կիներուն  
Որ Աստղիկի շընորհներով են ակաղձուն...:

5-6-1932



## Հ Ա Ն Հ Բ Ո Յ Թ

Փողոցն անդուլ կ'արտաշնչէ ծուխ ու փոշի,  
Աղքուկն իմ շուրջ կը բարձրանայ գերդ գոլորշի,  
Ժրիսրին հւա մըշուշի պէս կը թանձրանայ  
Եւ հուլօրէն կը տարածուի հոգւոյս վրայ . . . :

Հոգէն խոցուած անբուժելի՝ ամբոխն համայն,  
Օձի նըման կը դալարուի ինքն իր վրան . . .  
Թակարդուած են իր թեւերուն մէջ ամբակիակ  
Եւ իր ժահրով կը դիանան իղձերս համակ . . . ,

Ու դեռ հըլու՝ խոհերուս խօլ քըմայքներուն,  
Ամէն իրի մէջ կ'որոնեմ միտք մանանուն . . .  
Տենչերս անյագ, սակայն, տակաւ կը նըւաղին,  
Ներարկումէն ունայնութեան օփիոմին :

Ժամերն յանկարծ կը պարտասին իրենց վազքէն  
Ու քայլերուս մեղկ ձանձրոյթին թոյնը կ'ըմպեն.  
Իրերն ինձմէ կը հեռանան ատելութեամբ,  
Գոյն ու ձեւերն ալ յամֆօրէն կը հագնին ամպ . . .

Ինձ օդնութեան դուր կը կանչեմ լացը մանուկ  
Որ հոգիէս վանէ ամէն թոյն ու տաղտուկ,  
Եւ կամ խինդը, միշտ յաղթական ու պատանի,  
Որ զիս գրկէ երազանքին ծոցը տանի . . . :

Մայր ցամաքէն հեռու նետուած կղզի մ'եմ ես . . .  
Համայնակուլ քաղաքն անծիբ ծովու մը պէս,  
Խարազանուած՝ քամիներու շունչովն անհուն,  
Կ'աւազէ յար հունն ապառաժ իմ եղբերուն . . . :

2-7-32 , Փարիզ



## Ի Ն Փ Ն Ա Ն Կ Ա Ր

Հըմայաթափ՝ վայրկեաններու վըհուկէն,  
Վայրի տենչեր կը մըտքակեն խօլորէն  
Ու կը յանձնեն բազմակարօտ քու հոգին,  
Կըրքի կախարդ, մեղրալեզու դարսախին . . . :

Մոլորութեանց պարտէդին մէջ ուռճացած՝  
Արմատներդ յար կը սողոսկին գէպի ցած . . .  
Ամէն մեղքի կ'ըմպես պարարն հեշտաբոյր  
Ու կ'անգոսնես ժամանակի սանձն հանուր . . .

Խոյանքիդ մէջ աւերումին թոյնը կայ . . .  
Երաղանքներդ կ'ասպատակես անխընայ  
Եւ իտէալի պատգամներուն սըրբազան,  
Դուն կամովին կ'ըլլաս անարդ դաւաճան :

Երբեմն յոյսի ջահերն իսպառ կը մարին  
Ու խաւարը կը դըրկէ քեզ լիովին . . .  
Ներաշխարհը խոռվայոյդ ու վայրի,  
Կեանքի ժայռին ընդդէմ անդօք՝ կը փշրի . . .

Հոգիդ սակայն, ինքինք այրող փիւնիկ մ'է .  
Բեղմնաւորուած՝ անձանօթ, նոր ուժերէ,  
Անկումներէն կը վերածնի յաղթական  
Ու միշտ լոյսին կը բարձրանայ անսասան . . . :

## ՀԱՌԱՐԱՒԹՅՈՒՆ

Ոչ մէկ գըրգանք չի դարսպասելով՝ իմ սրտին.  
Երաղանքներս կը մահանան յամբազին,  
Ճիրաններուն մէջ ձանձրոյթին գիշակեր...

Վաղուց Աստուածն իր դահէն վար եմ առելր  
Ու խորտակած՝ հաւատամքիս կուռքը հին,  
Կը նետեմ զայն ոտներուն տակ ամբոխին...

Յոյսերս ոսկի, սիրոյս մատեանն ալ վըսեմ,  
Ժամանակի վաճառորդին կը ծախեմ,  
Ինձ մատուցուող պատրանքներու փոխարէն:

Ներհակ յոյզեր, միտքս անդեկ՝ կը վարեն...  
Վայրկեաններու անդունդին մէջ առկախուած  
Ա՛լ չըգիտեմ օդայած եմ թէ կ'ապրիմ:

Ու տարօրէն, ո՞հ պարտասած ինքնիրմէս,  
Զայրոյթիս հոծ բոցերուն մէջ խենթի պէս  
Կ'ուզեմ այրուիլ, կ'ուզեմ զատուիլ ես ինէ.

Մինչ անանուն կարօտ մ'հոգւոյս մէջ կ'երկնէ  
Հոյլ մ'ըղձանքի, որ խելայել ու տարտամ,  
— Անպարագիծ թեւերովն իր թախծանքի,  
Զիս համակող մութին մէջ յար կը շըրջի...

## Խ Ղ Ձ Ի Ս

Խի՛ղմ իմ, ով ամենատես, աներեւոյթ դատաւոր,  
Մըտածումիս արշաւին ու կրքերուս՝ ալ բոլոր.  
Այն օրէն որ ճանչցայ քեզ իմ մէջ ու դուն՝ զիս քու մէջ,  
Թշնամի ենք իրարու եւ մեր կըոխւն՝ անընդմէջ:

Յանձնուեցայ ճեռներու ես իմ մանուկ օրերուն  
Ու կեանքի կոյր քայլերուս խընամակալ եղար դուն.  
Ասպետն էի խօլարշաւ՝ երազներուն անառի.  
Դուն զիս ըրած ես հիմա օրէնքներուդ մէջ գերի:

Ստըրկացաւ կամքս ըմբոստ կապանքներուդ ներքեւ բիւր  
Ու ցամքեցաւ իմ մէջ մէ՛ծ երազանքի մի աղբիւր...  
Երբեմն ա՛լ չե՛մ հանդուրժեր խնամութեանդ սաստերուն  
Որոնք իշմերս կընեն յա՛ր տերեւներու պէս շարժուն.

Ու կատաղած վագրի պէս կը յարձակիմ քու վրայ  
Կ'ուղեմ ըղքեղ ընդոտնել եւ յօշոտել անխընայ...  
Սարսափահար դրոհէս՝ պահ մը կարծիս կ'անհետիս  
Ու խնդութեամբ կ'արբենայ շղթայազերծ հին հոգիս.

Բայց երբ կրքերն յագենան եւ իյնան զիրկն հանդիստին,  
Կամքիդ երկաթ վանդակին մէջ կը փակես զայն կրկին  
Ու մտրակիդ անողոք հարուածներուն տակ հոգիս  
Յուսալըքուած՝ անհաւատ ա՛լ վատաբար կ'ատէ զիս...

ԽԵՌԾ Եմ, անտես ոխերիմ, որ կ'սպաննես սիրտս յաւէտ  
Կրքերուս մէջ բոցավառէ յաճախ կ'ընեմ քեզ անհետ  
Բայց զերդ փիւնիկ դուն նորէն, մոխիգներէն վերածնած  
Կը ցոլացնես զիս քու մէջ ընդմիշտ անլոյծ առեղծուած

1933, Փարիզ



## Խ Ո Ռ Ո Վ Ք

Ինչպէս ամպեր թանձրածաւալ, ահարկու,  
Կ'ահաբեկեն երկիրն համայն, կըքերու  
Իրենց անզուսպ կատաղութեամբ մերձակայ,

Առելութեան հրդեհն այնպէս կ'սպառնայ  
Այրել հոգւոյս երազները բիւրեղեայ....  
Ու կեանքս ամբողջ վայրկեանին մէջ կը հեւայ...:

Ամենօրեայ զրկանքներուս մէջ հազար,  
Արտիս ընկերն իր մոլուցքէն դիւահար  
Թունաւորեց սիրոյ աղբիւրն իմ սրտին...

Արդ վիրաւոր՝ գազանի պէս մոլեգին  
Կը մըռընջեմ անտառին մէջ ոխերու...  
Սէ՛ր կ'որոնեմ ծարաւս անչափ՝ մարելու:

Փարիզ, 13-5-1933



\* \* \*

Ինչպէս գինով՝ լըքեր եմ զիւ յոյզերու  
Անգիտակից այլ տիրական պահանջին...  
Ու մըտքիս հետ կ'հարցաքննեմ անձկաղին,  
Ինձ հետեւող շուրջիս իրերն անլեզու,

Որոնք ահա, ... եւ անհամար պատկերներ —  
Խոհերուս հետ մըտերմասաց բառ են գըտեր  
Ու կը պատմեն իրենց հէքեաթն ոսկեղին,  
Ուր հոգիս է հայելացեր տարօրէն...:

Տեսիլներ զիս խրախճանքի են կանչեր...  
Ամենուրեք սէրն ինձ կուտայ հըրաւէր  
Ու տարիներ կը խոնարհին ջերմադին,  
Կուռքին առջեւ երազարեր վայրկեանին:

Բայց շըրջմոլիկ, մըթին յոյզեր զիս նորէն  
Կ'առնեն իրենց դարպասին մէջ քըմածին  
Ու մերթ լոյսի դաշտերուն մէջ կը տանին,  
Մերթ ալ վիհի մ'եղերքէն վար կ'առկախեն...

1-2-33, Փարիզ



## ԱՆԺԱՆՈԹ ԿԱՆՉ

Զը գիտեմ, ովկ է, ով ամէն դիշեր,  
Խաւար մանթափանց երբ հողն է դրկեր,  
Կը կանչէ հոդիս ձայնով մանձկագին  
Բընութեան լըռին, միսթիք խորհուրդին :

Եւ կարծես դիտակ՝ իմ կարօտանքին,  
Քայլերս՝ ակամայ զիս յար կը տանին  
Խաւարի կրկնակ փէշերուն ներքեւ  
Վայրերն, որ երբեք չեն տեսեր արեւ . . .

Խորը կ'ըլլամ ես միշտ թանձր անտառին,  
Ու կ'ըմպեմ անյագ սարսուռն հեշտագին,  
Մութի ոգիին . . . եւ զուր կ'ոքոնեմ  
Մանկութիւնս հունող վախերն հակընդդէմ . . . :

Կէս դիշերային պտոյտի պահն է .  
Յոյզերով տարտամ սիրտս կը յառնէ  
Ու երաղամու զերդ քընաշընիկ,  
Խոհերուս վիհերն կ'անցնին հպանցիկ :

14-2-1933, Շաքընէ



## Օ ՏԱՐՈՒԹՅՈՒՆ

Թըշուառութեան մըսուրին մէջ է ծըներ մայրս ինծի,  
Ու փաթթեր է զբկանքի խանձարուրովն իմ օրեր,  
Բայց իր սիրոյ մըշտահոս աղբիւրն հոգւոյս է բացեր  
Որն ես անվերջ կը բաշխեմ ծարաւ ամէն անցորդի:

Ոսկորնեղս են զօրացեր, միտքս իր թեւերն է առեր  
Մայր բընութեան ըլուայլած անանձնական չնորհէն  
Մարդիկն համայն կը սիրեմ զիտակցութեան լոյսերէն  
Մըտածումներս այլասէր՝ երբոր վառած չէին դեռ:

Ամենուրեք կը դարնեն, սակայն անոնք երեսիս  
Ինչպէս ապտակ մ'ոխալից «օտարական» բառն  
...Եւ կ'արձակեն մախանքի նետերն իրենց ոճածվն...

Ինչպէս ցեխի, դարչութեան անշնչելի հոսանքներ  
Կ'ապականեն նենդօրէն բուրաստան մը սիրաբեր,  
Օտարութեան չունչն այնպէս կը պըղծէ արդ իմ հոգին...

1933 Յուլիս, Փարիզ



\*  
\* \*

Բացուի՛ր հոգիս, բացուի՛ր, բացուիր արեւին.  
Նետէ վըշտերդ երէկին ծոցն ա՛լ մըթին,  
Փըշրէ խըղճիդ, մըտքիդ կապերն հընօրեայ  
Ու թո՛ղ նաւակդ հոսանքին մէ՛ջը ներկայ . . . :

Թող վայրկեաններ գրկեն յաւերժն ու սուրան  
Կեանքի բոլոր ճամբաներէն՝ անկայան —  
Ա՛չ չե՞ս տեսներ, խոհեմութիւնդ ընդերկա՛ր,  
Ուժի տենջերդ կ'ըստրկացնէ յամբարար :

Երազանքով մի՛ շըղթայեր դուն զքեզ,  
Կը մանգաղէ, զի ժամանակն անվերջ՝ տե՛ս,  
Բազմաբուրեան, բողբոջ վարդերն հուր սիրոյդ  
Ու փոխարէն կը բերէ քե՛ղ լոկ ձանձրոյթ . . . :

Թո՞ղ առօրեան միայն ըլլայ հըպատակ,  
Խըմէ բաժակն անցնող պահին՝ մինչ յատակ,  
Ու մանկան պէս միշտ զմայլէ իրերուն,  
Թող աչքերէդ հոսի կեանքին յոյզն անհուն :

Բացուի՛ր հոգիս, բացուի՛ր, բացուիր արեւին.  
Լըքէ վըշտերդ երէկին ծոցն ալ՝ մըթին  
Փըշրէ խըղճիդ, մըտքիդ կապերն հընօրեայ  
Ու թող նաւակդ հոսանքի մէջը ներկայ . . . :

Շաբընի, 17.6.1933

## Ե Ր Կ Մ Տ Ա Ն Ք

Օձի նըման կը խայթէ զիս անդադար մի կասկած .  
Մըտածումներն՝ անհամար , մեղկութեան մէջ են լրքուած  
Կամքն ստրուկ մ'է քըմայքին ... երկու տենչեր կ'ոգորին  
Զըլաղըղիու , անհամբեր պայքարին մէջ իմ ներքին :

Ուժերն են միշտ հաւասար այս խօլական տաղնապին .  
Կըոիւն անվել կ'արծարծի , յաղթանակն է դժուարին .  
Զայրոյթներով հրդեհուած ատելութիւն մ'ալ իմ մէջ  
Կը բորբոքի տարօրէն ու կ'այրէ զիս անընդմէջ ...

Ընդմիջելու անկարող հանդիսատես մը ներկայ ,  
Սպասումէն յափրացած ձանձրոյթի դիրկը կ'իյնայ ...  
Այդ հոգիս է , ընթերցող , զոր ուղեցի քեզի տալ  
Զի տառապանքս այն է լոկ որ ես դայն չեմ ճանչնար ալ ...

20-8-1933 , Փարիզ



# Ա Ղ Յ Թ Ի Ք

Տիեզերակա՞ն, անխմանա՞լի  
Անխօս գորութիւն, Աստուած անյեղի,  
Լոյս տուր թախծապատ ու մըսայլ հոգւոյս,  
Տուր դաշնակութիւն իմ մըտքին քառս...

Կոյր ուժեր իմ մէջ կը յօշոտեն զիս,  
Վայրի, սովատանջ դազաններու պէս,  
Մինչ ժամերէն ժանդն յամրօրէն կիյնայ  
Սըրտիս բազմայոյդ լարերուն վրայ...

Մինակ եմ ահա գիշերին հետ լուռ...  
Աստղերն անհամար, լուսինը մաքուր,  
Ալ չեն պատմեր ինձ ոսկի հէքիաթներ.  
Զեփիւոի դաղտնիքն, ա՛հ մոռցեր եմ տէ՛ր:

Աշխարհի բոլոր կրքերը մոլոր  
Կ'արշաւեն հոգւոյս վրայ անդադար...  
Կեանքին հալածուած, հաւատքէ զրկուած՝  
Բեղ ամենուրեք կ'որոնեմ Աստուած:

Կ'ուզեմ մանկանալ, կոյս սրտով քեզ հետ  
Հաղորդուիլ նորէն, քեզ պաշտել յաւէտ,  
Արդ լըւա մեղքերս բոցերովդ անշէջ...  
Թող սէրդ հոգւոյս խորն հոսի անընդմէջ:

## ԱՅ Զ Ք

Մըսրկավար՝ ինչպէս նըժոյդ մը վայրի ,  
 Հոգիս դժողոհ՝ կարօտավառ յաւիտեան՝  
 Տենչէ ի տենչ կը սըլանայ անկայան .  
 Աչքերուն մէջ սիրոյ հրդեհն յար կ'այրի :

Հեռու բոլոր ճամբաներէն հասարակ  
 Ան մըտեր է ուղին մոլոր ու փըշոտ  
 Ու կ'արշաւէ դէպ իր երազն անծանօթ  
 Որոնելով կեանքի խորհուրդն անյատակ :

Պայքարին մէջ՝ խաւարին դէմ առօրեայ ,  
 Երբեմն յոդնած՝ կ'իյնայ դարպասն ունայնին  
 Եւ իր իդձերն մահուան բոյըով կ'ըզդլիին . . .

Բայց կազդուրուած կարծես նոյն այդ ունայնէն ,  
 Կը վերածնի յոյսէն շարժումն համօրէն  
 Ու դէպ անհուն՝ հոգիս միշտ թեւ կը բանայ . . . :

21-10-33 , Ալֆօրվիլ



## ՈՒՐԱԽ ԱԽ ՈՒ ԹԵԱՆ

Ուրախութիւն լուսերես, վաղուց է չեմ տեսեր քեզ...

Մըտերիմ է հոգն ինծի, թախիծն յար կախ է գէմքիս.

Չուր կը դարձնեմ օրերուն ապրուած էջերը բոլոր,

Կորառեր է հետքդ աւաղ իմ անցեալին հետ մոլոր:

Մըտածումին անողոք ափերուն մէջ մի առ մի,

Ամփոփուած են խնդութեան խոյանքներըս վաղեմի...

Տառապանքին առօրեայ, զաւակն եմ ալ ընտանի,

Զեռքըս ձեռքին մէջ, Ան զիս ամէն բախտի կը տանի....

Սակայն հոգւոյս խորերէն յիշատակի մը պէս հին,

Ես վերածնիս մերթ յանկարծ ու կը յառնես դուն ուժգին...

Երանութեան հոսանքներ կուգան Պահին ընդմէջէն

Ու բեղմնաւոր յոյսերով զիս կը լեցնեն, կ'ողողեն:

Այցելութեանդ չնորհով կը մաքրանամ հոգերէս

Եւ հայելիին մէջ կեանքին դարձեալ կ'ըլլամ մանկան պէս...

Երախտապարտ եմ քեզի, որ միշտ անմար ես իմ մէջ,

Ինչպէս աշխարհն հոլովող ստեղծագործ հուրն անշէջ:

Փարիզ, 19-11-1933



## ԳԻՂԵՐԱՅԻՆ ՊԱՀ

Մորվէսսէն խռոված՝ յանձնուեր եմ բնութեան  
Բալասանող, հոգածու գլուխանքներուն մայրական.  
Անկերպարան պատկերներն իմ խոհերուն երերուն,  
Կ'այլափոխուին, կ'անձնանան տակաւ շունչովն իր սիրոյն...

Խաղաղութեան համասվիւու, դինովութիւն հեշտագին  
Կ'ողջազուբուին խաւարին մշտածումներն անմեկին...  
Աստղերն ամբո՞ղջ կը վառին, լուսինն արծաթ՝ զերթ հայլ  
Տնկարանի լճակին ջըրերուն մէջ կը փայլի:

Խնձորենիք, տանձենիք, նըշենիներ հարսնեւոր  
Ու բիւրանուն ծաղիկներ, բուրաստանին մէջ օրօր՝  
Իրենց հոգին հոտեւան կը նուիրեն հովերուն...  
Շըջապատն է լուու տաճար՝ խունկ, աղօթքով պարարուն:

Սոխակ մանվերջ կը քամէ սիրտն իր՝ սրտիս հանդիման...  
Պարտէզին մէջ ծըղրիթներ, գորտեր դաշներդ մը կուտան.  
Յօղը տակաւ կ'ընդպրկէ դաղջ սարսուները յետին.  
Պահեր ցըտին կը տանին դիշերն այգի համբոյրին:

Հողիս մանկան մը նման դիւթանքի մէջ է սուղուեր  
Ի տես վառուղ աստղերուն, դինով՝ դողէն սիրարեր.  
Գարնան անանց գրգանքին, որ ծառերուն, խոտերուն,  
Ծաղիկներուն սրտէն ներս կ'անցնէ աւիշն արեւուն...:

Կ'իյնան մտքէս սահմանեալ պատղամները գիտութեան,  
Կ'իյնայ սրաէս գրքերուն բառահիւս կեանքն ալ համայն  
եւ հոգիս արդ մաքրացած՝ կ'երկրպագէ բընութեան  
Զգայախօս նիւթերու խորհուրդներուն անսահման . . . :

Շաքընէ , մայիս 1933



## Մ Ա Խ Ս Ա Յ Ի Ս

Մանուկ օրերէն ես քեզ սիրեցի ,  
Դու փայտայեցիր ելաղներս ոսկի ,  
Թեւելուղ վրան առիր իղձ-հողիս . . .  
Ուղեցիր միշտ վեր , վե՛ր բարձրացնել զիս :

Սակայն ես ըմբոստ , անառակ ու խեւ՝  
Սուրբ պատգամներուդ եղայ անտարբեր .  
Երբ մտայ կեանքի տօնավաճառն ես ,  
Ո՞չ , նոյնիսկ յաճախ անարդեցի քեզ :

Լոկ ըոսկէն ապրիլ տենջացի հանուլ  
Ու կեանքին բացի մի նոր առազաստ . . .:  
Բայց անշահ ելայ ես այդ վաճառքէն ,  
Եւ ամենուրեք , մարդիկ , բրտօրէն ,

Հեղնեցին մըսքիս զարմանքներն արդար  
Լոին . . . կեանքն իրաւ ապրելու համար ,  
Հարկ է սողոսկիլ , ճըկիլ շարունակ .  
Հոգին կեղծիքով պատել մինչ յատակ :

Բայց սարսափահար՝ մերժեցի ես այդ ,  
Հոգւոյս ընծայուած խորհուրդներն յայլատ ,  
Ու երբ ոխիս հետ մնացի վակուած ,  
Օրերս եղան լոկ հոգի առեղծուած . . .:

ՄԵՐԾ զըկանքն ու մերԾ ձանձրոյթը մըթին  
Սիրտս ունայնութեան գիրկը նետեցին.  
Մահուան մէջ, սակայն, դարձած ես զզասա  
Ու կեանքի բացի մի նոր առագաստ . . . :

Հողիս խորան մ'էր Երադի, իդձի,  
Ուր ես ամէնուն սէ՛ր տալ ուզեցի.  
Մինչ այդ՝ հրդեհուած անտառ մ'է վայրի  
Եւ ատելութեանց մէջ սէրըս կ'այրի . . . :

Մուսա՛ս, ո՛վ մուսաս, դու սրտիս Աստուած,  
Կեանքի եւ հողի ցաւէն հալածուած՝  
Ներէ որ յաճախ ամբարիշտի պէս  
Կրքերուս ներքեւ ես պղծեցի քեզ:

Ներէ՛, դաւաճան՝ խղճահար հոգւոյս,  
Տուր իմաստութիւն, չնորհ բառերուս,  
Որ բեղմնաւորուին Երգերն իմ բոլոր,  
Կոռւի, վաստակի երկունքով հըզօր . . . :

1933 դեկտեմբեր, Փարիզ



## 20Ն ՎԱՀԱՆ ԹԵՔԵՍՆԻՆ

Համեստ, խոնարհ ու երկչուտ անձերու պէս կը քալեն  
Ամբոխին մէջ մըսածման, բառերն իղձիդ ետեւէն  
Կը հետեւիմ ես անոնց հետաքրքիր, ակընդէտ,  
Ու կը դանեմ միտքս յանկարծ մտքիդ սեմին լուսաւէտ.

Երբոր ի՞լլձամ քեզ ճանչնալ, դդալ յոյդերդ այլագան,  
Պատկերներով պարզ ու հեղ կը բացատրես մեղմածայն  
Մտքիս, սրտիս յարածուն ինչուները ծարաւի...  
Եւ Սոկրատի մաքրափայլ հոգին քու մէջ կ'երեւի:

Մերթ խանդավառ, մերթ երկմիտ զարմանքներով պաշարուած՝  
ինձ կը թըսիս դուն յաճախ անլուծելի առեղծուած,  
Բայց երբ ըզքեզ կը պեղեմ, դուն միշտ մահկան ես նըման  
Որ Աստուծոյ մէ յանձներ իմաստն իր մարդ էութեան...

Դու խորիմաց մարդարէ՝ փորձառութեամբ ներդաշնակ  
Կը կարեկցիս մարդերու երազանքին անպարփակ,  
Որ անհունին տիրանալ կը յաւակնի յաւիտեան,  
Բայց երբ լըսիս դուն քեզմէ, կարօտ ես այդ խենթութեան:

Տարիներուն անողոք ձեռներն ինչ փոյթ թէ դրկեն,  
Ունայնութեան անդորրին տանին մարմինդ յամբօրէն...  
Դարու ժըլատ, հեստ ոգին գլխիդ դրեր է դափնին  
Ու կը յանձնէ վաստակներդ անմահութեան տաճարին...

Յուն.-փետր. 1934, 'Փայտիզ

## ՈՒՐԱԽՈՒԹԵԱՆ

Ո՞վ ուրախութիւն, դու շունչ հոգեթով,  
Երբոր կը բղևիս, վիշտ ու դրկանքով  
Ու տառապանքով յդի սրտերէն,  
Քաղցր ու բեղուն է դրգանքով ուղիսօրէն:

Դէմքերուն վրայ զերդ լուսէ համբոյր,  
Մերթ կը տարածես երաղանք մը լուս,  
Մերթ աչքերուն մէջ ինչպէս անշէջ հուր  
Կը վառես կեանքին կարօտները բիւր:

Նըման ես դուն ջինջ աղբիւրներուն այն,  
Որոնք լեռներու արգանդէն կուղան...  
Եւ փրբեւ գարնան երակները յոյր,  
Իրենց վաղքին մէջ կեանք կուտան հանուր:

Արդասաւորուած՝ ձմրան տարփանքով,  
Սիրուած՝ արեւի համբոյրէն դինով,  
Մերթ ովասիսն ես, ծնած աւագէն,  
Ուր բիւր խոնջէնքներ քեզ կ'օրհնաբանեն:

Ո՞վ ուրախութիւն, դու լոյս անպարփակ,  
Դուն աղբիւր յուռթի, սրբազան կրակ,  
Զերդ արեգակի կենսատու շառայլ,  
Անպակաս եղիր սրտերէն մոայլ...:

## ՆԿԱՐԻՉ ԱՆԳԼՈՒՀԻՆ

Սիրալառ աղջիկ, խարտեաց Անգլուհի,  
Այսեւդ չիկներ ևն դարնան համբոյրէն  
Ու խորն աչքերուդ բաղձանք մ'հեշտօրէն  
Ծոցը պահերուն անդարձ կը սահի . . . :

Օդէն, արեւէն անփոյթ օրերէն  
Ստացած կեանքի հոսանքն անսահման  
Դու մատաղ հասակ մըարուկի նման  
Կոստանուս, կը խայտաս ըղձալի ու չէն :

Զուր կ'երկըպլազես արուեստի կուռքին  
Կը հայցես անկէ շընորհի ուղին՝  
Մտքիդ ու սրտիդ ծարաւին համար :

Մինչ գուն արուեստի հողն ես բարերեր,  
Ռւակից կը բղխին դերդ ջինջ աղբիւրներ  
Կեանքի դաղտնիքին ակերն անհամար :

14-5-1934, Փարիզ



## Զ Բ Կ Ա Ն Ք Է

Բարեկամներ երբեմն քնծի կը հարցնեն.

— Ինչպէս կ'ապրիս ու միշտ հոգւոյդ խորեղէն  
Կ'ըլձաս ուժ տալ յուսալքուած սրտերուն,  
Մինչդեռ զրկեալ՝ ու նօթի ես յաճախ դուն:

— Երբ քաղաքի փողոցներուն մէջ թափառ  
Թուառութեան ու զրկանքին անհամար  
Հառաչանքներն ու բողոքներն անընդմէջ,  
Աչքերովս կը հաւաքեմ հոգւոյս մէջ.

Ես զանոնք իմ տառապանքին կը խառնեմ,  
Կը պատրաստեմ, ատելութեան թոյնելով,  
Մի բարկ չիձուկ, որ կը հոսի զերդ արիւն  
Մարմնոյս, հոգւոյս երակներուն մէջ համբուն:

Գուցէ հեղուկն այս անսովոր թռւի ձեզ  
Սակայն ան զիս կ'ոգեւորէ վագրի պէս...  
Առամներս ու բոտնցքներս սեղմ՝ ուժգին,  
Երրոր կ'անցնիմ փողոցներէն քաղաքին:

Մարդիկ յաճախ զիս կը կարծեն խենթ զինով.  
Մինչ երազանքի մ'յոյդերով  
Պաշարուած են մտածումներս ինքնահոլով,  
Ու ես կ'երթամ յաղթանակին հաւատքով:

30-6-1934, Փարիզ

\* \* \*

Թախիծը սրտիս նստել է աշնան  
Մելամաղճոտ, լո՛ւռ երկընքին նըման.  
Տերեւաթավն է կարծես իմ հոգւոյս  
Ու տենչերս անյոյս կ'իյնան ոտքերուս :

Պահ մը կը սոսկամ ունայնի ձայնէն,  
Կուրծքէս սիբոս ընդհուալ կ'առնեմ խօլօրէն,  
Կը դընեմ մըտքիս նըժարին վրան  
Ու կեանքին ձեռքով կը կըշոեմ ես զայն...

Վայրկեանի անտես ձեռքն է դաւաճան,  
Հողի, տաղտուկի ամպերն են միայն,  
Որ պարուրեր են ժըպիտն իմ կեանքին :

Հարկ է ոտնակոխ ընել անընդհատ,  
Մութ բոպէներու դարպասը վըհատ,  
Եւ յոյսով զինուած՝ դիմել յար լոյսին...

14-8-1934



\*  
\* \*

Ալ երաղանքի , ոսկի բաղձանքի օրերս անցեր են .  
Կ'ընկղմին մէկ մէկ կեանքի փոթորկոտ ծովուն մէջ արդէն  
Մանկութիւնս անփոյթ , արեւանըման՝ խինդերս պատանի ,  
Աղմուկն հիմա զիս այլ հորիզոններ կ'առնէ կը տանի . . .

Ո՞վ խիղճ վաղեմի , դուն որ իմ դաժան դատաւորս էիր .  
Սանձ էիր գըրեր սրտիս նըժոյդի բերնին ըղճալիք ,  
Եւ դուն ո՞վ հոգիս , դուն որուն միտքը գերին էր դարձեր  
Քե՛զ , որ յաւիտեան կ'երգեմ աշխարհին առաջ անտարբեր ,

Խիղճըս ևւ հոգիս , կեանքին առօրեայ հընոցին մէջ վառ ,  
Իբրեւ հընացած իրեր կ'ուղեմ ձեղ այրել խօլաբար . . .  
Զի շա՛տ սիրեցի ձեր քըմայքներուն ծարաւն ես անյադ  
Կ'ուղեմ խարանել ձեղ այդ տանջանքին հուրով  
Ու ձեր թոքերուն տա՛լ գիտակցութեան լայն շունչն անխըռով :

21-8-34 , Փարիզ



## Հ Ա Գ Ս Է

Իմ ամենասերտ եւ ամենահին  
Ընկերներէս մին է Հոգովը կեանքին,  
Ե՞րբ եմ զայն ճանչցեր, ես այդ չեմ յիշեր.  
Կ'ըսեն թէ նա իմ դայեակս է եղեր....

Մանուկ օրերէս եւ մինչեւ այսօր,  
Շատ ընկերներ եմ ճանչցել ամենուր.  
Բայց խելառ վազքին մէջ ժամանակի,  
Անդարձ լըքեր եմ զանոնք մի առ մի....

Հողսն է միայն որ, իբրեւ մըտերիմ  
Ապրեր է կողքիս միշտ հաւատարիմ....  
Եւ կեանքի բոլոր ուղիներուն մէջ,  
Ինձ խնամակալ եղեր է անվերջ:

Աղատութեան մեծ երազովն արբած,  
Երբ ուղեց եմ ես բացուիլ առ Աստուած...  
Սլանալ երկինք, արեւն ողջունել....  
Խնդութեան երգով իզձ ու Սէր տօնել,

Հոգով թախիծ է ներարկեր սրտիս,  
Հոգով բանտարկեալ ըրեր է յար զիս.  
Ան իմ բարեկամս, եւ.... թշնամիս է.  
Ան զիս մտրակով սիրով կը կրթէ....

Հաղար դառնութիւն եւ հաղար զրկանք  
Տըւեր եմ կեանքին ես իբրեւ փրկանք,  
Որ Հոգսի վոխան ինձ խնդութիւն տայ,  
Բայց կեանքն ինծի լոկ Հաւատք, Յոյս կուտայ . . . :

Իմ ամենասերտ եւ ամենահին  
Ընկերներէս մին է Հոգսը կեանքին,  
Ե՞րբ եմ զայն ճանչցեր, ես այդ չեմ յիշեր,  
Կ'ըսեն թէ նա իմ զայեակս է եղեր . . . :

Փաֆրիզ, սեպտ. 1935



## Ս Ի Ր Ե Ր Գ

Ամելիային

Գանկիս ներքեւ հազար յուշեր կան երէկէն,  
Ու բիւթ խոհեր ամէն բոպէ կուտայ ներկան.  
Հազար երդի, հազար գոյնի աստուածօրէն  
Կը խորսուղիմ ևս գաղտնիքին ամէն վայրկեան:

Հազար երդէն մէկն ևս սրտիս,  
Հազար խոհէն մէկը միայն,  
Ամէն ուղի, ինչո՞ւ սակայն . . .  
Քե՛զ կը տանի ակամայ զիս:

Ես փշեցի մտածումիս մուրճին ներքեւ,  
Հոգիս գերող սիրոյ կուռքին պաշտումն անհուն  
Եւ յուսացի, կաշկանդումէ զերծ արդարիւ,  
Թէ պիտ' կրնա՞մ զեկը կամքիս ուղղել, հեռուն . . .

Ստիպեցի սրտիս, թիթեռ  
Հիս գալ շուրջը ծաղիկներուն  
Սակայն ի զուր, նա մոլտուն,  
Սիրոյ բոցին բոլորն է զեռ:

Օգոստոս 1930, Փարփակ



## ԿԵՐՆՔԻՍ ԵՐԳԸ

Հողիս բուրվառ է մշտավառ, ուր կը ծխան սէրերս համայն,  
կը ինկարկեմ ևս զայն կեանքի տաճարին մէջ յաւերժական,  
Բաղմահազար հաւատացեալ ամբոխներու երեսն ի վեր  
Ու կը ժողվեմ անոնց դէմքէն հաւատամքի լոյսեր տարբեր . . . :

Մանուկներու մըշտագալար ու դովաչունչ շրթունքներէն,  
Բաղմալեղու սիրոյ մատեանն ու կը կարդամ անյագօրէն . . .  
Եւ աչքերէն, որ կը հոսին զարմանքի ջինջ աղբիւրներ յար,  
Կ'ըմպեմ կեանքի երազանքին ու հէքիաթին յոյզը պայծառ . . . :

Լուսածնունդ խինդը կ'առնեմ պատանի իւենթ հոգիներէն.  
Մերթ յուսախար, սեւ վըշովն հետ կը շաղախեմ զայն կուրօրէն . . .  
Բայց իրենց պէս մըշտանորոդ, ինքնահոլով, կ'ընդունեմ ևս  
Ժամանակին ինձ արձակուած Հոգափ թունոտ նետերն անտես . . . :

Երիտասարդ և ինքնակալ գլուխներու Յոյս-Հաւատքին,  
Անոնց աղատ շարժուձեւին, սէդ նայուածքին կ'արենակցին  
Մարմնոյս, հոգւոյս ներհոս կրքերն երբեմն սին ու մերթ վըսեմ,  
Եշխարհակերտ շարժումն ՈՒԺԻՆ, ևս անոնց հետ կը հոլովեմ . . . :

Երբոր աչքերս խորասուզին աչքերուն մէջ վառ կոյսերուն,  
Ուրոնց Աստղիկն առատաձեռն շնորհեր է գեղ ու գարուն . . .  
Երբ կը չնչեմ անոնց հասուն գոյներն ու դաղջ բոյրն իգութեան,  
Երակներէս կ'անցնի բաղձանքն ստեղծագործ աստուածութեան . . .

Ելք կը դիտեմ այն ճակատներն , որ ծերութեամբ են ակօսուած ,  
Աչքերն , ուր կայ լոյսի նահանջ եւ օրհասի խայթող կասկած ,  
Եւ ակամայ կ'ընտելանամ ունայնութեան դաժան դէմքին . . .  
Եւ անձկութեամբ , առահութեամբ արդ կը կառչիմ անցնող պահին :

Ամէն մի մարդ կեանքի գլոքին չը կարդացուած էջն ինձ համար ,  
Զարն ու բարին ամենուրեք ուսման ակեր են հաւասար . . .  
Հոգիս կ'ըղձայ մեղուն դառնալ բնութեան մէջ անանձնական . . .  
Ծաղիկներուն մեղրը ծըծել , եւ զայն յաւէտ տալ Մարդկութեան :

1935 , Փարիզ



\* \*

Աղբիւրի դոզն արծաթուած  
Լուսնի տեսքին է նման  
Աղջիկն այն վառ աննման,  
Որ հողիէս մարմնացած՝  
Կը խուսափի անկէ յար . . .

Կը հմայուիմ մերթ ծովէն,  
Իր աչքերուն ի խնդիր,  
Մերթ աստղերուն ծնրադիր,  
Կը հայցեմ ես ջերմօրէն  
Պատկերն իմ խօլ երազին . . .

Բշնութեան մէջ թափառուն,  
Հարցատուն եմ անձկագին,  
Զուրին, ծառին, ծաղիկին  
Ու մտերիմ թըռչներուն,  
Իր մողական անունին . . .

Գիշերային խաւարին,  
Նոյնիսկ հովին դաղտնաբեր՝  
Կը պաղատիմ անհամբեր . . .  
Ու կ'սպասեմ յուսավառ՝  
Բաղձանքներուս դիշուհին . . . :

Փարիզ, 1931

\* \* \*

Սէրս կ'երգեմ փողոցի  
ինձ անծանօթ այն աղջիկին,  
Որուն ցոլը զերդ հայելի,  
Կ'իշնայ որտիս ջինջ լճակին :

… Այլ դուն անտարբեր քու հմայքներուն,  
Երբ ընկողմանիս կողերդ պարմանի  
Ու սատափ կրծքիդ հեշտանքն ինձ տանի,  
Մարմնիդ հաշիչն տենջանք իմ անհուն :

Լանջերդ իզօրէն երբ քեզ օրօրէն,  
Քայլերդ տարիանքի բուռն հրաւերին.  
Դիմերն իբանիդ — կեցուածք արուեստի,  
Աստղիկը՝ չույլ ձօներ է քեղի .

Աչերուդ մէջ հուր՝ թշերդ են կարծես նուռ  
Շրթները անձկալիք, կարօն՝ համբոյրի,  
Ժըպիտէդ սիրոյ գինին կը ծորի...  
Ո՞չ, դէմքը խօսուն հայելի մէ ուր

Հոգիդ սիրակէդ հոգւոյս կը բացուի...  
Իմ երազ աղջի՛կ, քերթուած կենդանի,  
Որչափ անհուն ես, որչափ բազմայոյլ,  
Գոյներդ երբ հասուն՝ բոյըերդ են դեռ կոյս :

18-3-31, Փարիզ

## Ն Կ Ա Ր

ՕՐ. Խ. Լ.Ի

Հողին հակած, կորաքամակ ամբոխն համայն,  
Ցրտասարուռ ու երկիւղած կը դիտէ զայն...  
Ետուերի պէս թեթեւաքայլ ու գողունի,  
Տժդոյն աղջիկ մ'է որ կ'անցնի...

Իրանը մեղկ, նոճի նըման, դեռ պարմանի,  
Յանձնած անփոյթ՝ իր քայլերու պերճ նադանքին,  
Հողին կարծես աղօթքի մէջ պաղատազին,  
Ինքն իր մէջ լոյծ՝ ... ուրուականի կը նըմանի:

Քունքերն ի վար մինչեւ ուսերն կը սողոսկի  
Իր ծամերուն օձապտոյտ հիւսկէնն ոսկի,  
Աչերն աղու՝ սիրոյ երկու աղրիւրներ են,  
Որ երաղին մէջ կը հոսին յաւերժօրէն...:

Բայց կըթքին տակ մահը դաժան կը ծիծաղի  
Ու դէմքն երբեմն կ'ընէ հայլի մը թախծանքի,  
Մինչ կեանքն իզուր իր համբոյրով կ'ուզէ տալ դեռ  
Շրթներուն դող ու թշերուն կարմիր վարդեր ...:

Ո՞չ յամբօրէն, հովին տրուած մոմի նըման  
Կը մարմըլի աչքերուն մէջ լոյսն անսահման  
Ու մահաթոյր քող մ'համօրէն կ'իյնայ դէմքին...  
Բայց խորասոյդ՝ տեսիլներու մէջ անմեկին,

Պարմանուհին այդ քրմուհի մըն է կարծես,  
Նրբախորհուրդ, յաւելժալուռ՝ Սֆինքսին պէս  
Տիեզերքի անլոյծ բանին մըտասեւեռ,  
Ան կը դիտէ ժամանակի խաղն անտարբեր . . . :

11-11-31, Փարիզ



## Կ Ա Ր Օ Տ

Օր. Ա. Ս. ին

Երբ իրիկնային ստուերներն իշխան  
Ու մութը տակաւ, առնէ մայրտական  
Գլքիկն մէջ համայն կեանքը պարտասուն,  
Հեռաւոր աղջիկ, ըղձանք բազմագոյն,

Որպէս տառապած եւ հալածական,  
Ես անապատի ճամբորդ անկայան,  
Միշտ քեզի կ'անձկամ, դու կը կանչես զիս  
Ինչպէս զովաշունչ բարի ովասիս . . . :

Գալինան զիշերներ, լուսնակին ընկեր .  
Լո՛ւռ, զաղատպո՛ղի, երբ ման զամ երեր,  
Ու բուրաստանէն վարդերն հոգեւան,  
Առուակն օրօրուն, սոխակն երդահան,

Զեփիւռն հաճոյիկ իր մեղմ դլգուանքով .  
Դեռ հազա՞ր զաղանի ձայներ հոգեթով  
Երբ լո՛ւռ հըծծեն ինձ իրենց զաղտնիքներ  
Ես կը զզամ թէ կողքիս ես կայներ . . .

Խոհերու անվերջ լըլկումին յանձնուած,  
Երբ միտքս ու հոգիս ըլլան անաստուած,  
Ու լըքուած յոյսէն, լըքուած հաւատքէն,  
Մենութեան պահերն ինձ թոյն մատուցեն,

Հեռաւո՞ր աղջիկ, դիւթական Երադ...  
Դուն հոգւոյս հըսկող բարի քոյր կ'ըլլաս  
Ու սիրոյդ շունչով ուժերս մոլեղին  
Կը զարթնին տակաւ, կը փարին կեանքին...

28-5-33, Շաքընկ



## Պ Ա Տ Կ Ե Բ

Ընկերութի Գրիգորեանին

Աչերդ անհանդարտ, աչերդ անհամբեր,  
— Հոգիդ ցոլացնող երկու հայրիներ,  
Երր շարժին զինով ու մերթ երազուն  
Ու մըտամոլոր նային երեսուն,

Հոգերէ ծեծուած ծովը լիշեմ.  
Մրրիկն անցեր է . . . , արեւն հրազէմ  
Թէեւ բնութեան կազդոյր է արւեր  
Բայց փոխորկահար ջըրերն են դեռ խեռ:

Դեռ եզերքին զէմ կրքերն են եռուն,  
Որ քամիներու մըտքակէն սարսուռն՝  
Խելայեղ տենչով փշրել են ուզեր  
Զիրենք շղթայող թումբերն յաղթաժեռ . . .

Այլ իրբեւ մշուշ, արեւի շունչէն  
Ծովու պաստառէն կելլէ յամբօրէն,  
Բաղձանք մահծանօթ երազով օծուն  
Ուն իր հրմայքով կ'րնդղրիէ հեռուն . . .

\* \* \*

## Օր. Փ. ին

Դէմքէ խոհերու շըղարչն երբ հագնի  
Ու գլուխդ հակի երաղին ոսկի...  
Զեփիւռն ըղձալիք, մազերդ երբ խառնէ  
Ու շբջաղդեստիդ փէշերն համբուրէ.

Դուն այն վարդենի թուփին ևս հանգոյն  
Որ Արշալոյսի տարսիանքով դեռ քուն՝  
Եղեամով օծուն հողին բուրաւէտ  
Կուտայ շբջասիփիւռ եթերին յաւէտ...:

Ու երբ կը հոսին աչերդ երերուն,  
Նայուածքդ աղբիւր մէ սիրով ակաղձուն,  
Որ կը բաշխէ կեանք, կը բաշխէ բերկլանք  
Ով անոր յանձնէ ծարաւ ու տաժանք:

Մեղուն ժրաջան, ինչպէս անձկօրէն,  
Իր մեղը կ'առնէ ծաղկանց բաժակէն,  
Հիւթեղ ըրթներուդ ժըղիւն հեշտագին  
Այնպէս կ'առինքնէ բաղձանքն իմ սրտին:

Գաղնան արեւի շողերէն յըղի՝  
Նորածին առուի վաղքին կը նըմանի  
Ծիծաղը դէմքիդ վրայ պարմանի,  
Երբ սրտէդ կուդայ ու պահին կ'անցնի...:

Առուակն յոյզերուն որ քեզմէ ինծի,  
Հոգւոյս պուրակին մէջը կը հոսի,  
Բիւր նըկարագեղ վայրերէ կանցնի  
Դեռ հաղարանուն երդերով է լի...:

6-4-1934, Փարիզ



\* \* \*

### ՕՐ. Լ. Ա. ԽԱՆ

Ինչպէս տարփանքն անձրեւին կը թափանցէ սխրագին  
Ամբան տօթէն պարտասած հողի ծարաւ աբզանդին,  
Կըմպէ երաշտն հեղձուցիչ ու կը ջամբէ յղութիւն  
Կենդանութեան բերկրութիւն արեւակէղ բոյսերուն,

Իմ առօրեայ հողերուն, թախծոս ու լուռ պահերուն  
Առելավառ պայքարըն յար պղծուած իմ հոգւոյն  
Ծակտիկներուն մէջ այնպէս յուլօրէն կը խորսուղի,  
Մըտածումիս ձեռակերտ պատկերու՝ աղբիւր Երազի...

Ինչպէս բուրմունք մ՞րդկըլիսիչ՝ համայնասիիւռ զրկանքով  
Կ'առնէ հողին դիւրասոյզ իր դարսիասին մէջ զինով,  
Ու կ'օրիէ զայն յուշերով երազներով անմելին

Անիւթական բազուկներ կ'ողջազուրեն ջերմագին,  
Մըտածումներս յողնարեկ ու խորհուրդներս ալ մըթին  
Երբոր աչքերդ հայելուին սրտիս սիրոյ լճակին . . . ;

5-5-34, Փարիզ



## Կ Ւ Բ Ք Ը

Ինչպէս սովալլուկ դազան մը վայրի՝  
Քաղցէն մըտրակուած յար կը գալարուի  
Եւ կատաղութեան մռնչիւններով  
Շրջապատն ամբողջ կը լեցնէ ահով,

Կերքը շըղթայուած, մընացած անյագ,  
Այնպէս կ'սպառնայ իրերուն համակ  
Ու կարծես կեանքի ժամանակն յաւէտ,  
Կ'ուղէ վայրկեանին մէջ ընել անհետ:

Բայց շըղթայագերծ՝ երբոր մոլեղին  
Կը վաղէ, կ'ոստնու որսի քամակին  
Եւ ակընթարթի մէջ կը լափէ դայն,  
Յանկարծ կը փոխուի նողատակն համայն:

Հոգւոյն արգանդէն, մըտքին ծալքերէն  
Կը բըղիսին թորեալ իդձեր սւղխօրէն  
Արեւ կը հազնի հորիզոն մանծիր  
Ու կեանքի ճամբան կ'ըլլայ սիրալիր:

10-7-34, Փարիզ



\* \* \*

Օր. Ք. ին

Ուղիներով մոլորուն, գու պուրակն ես Երեսղին,  
 Հըրապոյըներդ բազմերանդ կախարդանքով մանմեկին  
 Կը գարսկասեն սրտիս հետ, որ միամիտ հաւատքով  
 Մանկան մը պէս հըմայուն, խենթի մը պէս է գինով...  
 Սակայն սիրոյ պարտէզին երանութեան մէջ անծիր  
 Անմիտ սիրտս խըռով, կասկածանքով մը պատեր,  
 Հարցումներ զայն կ'ասզընտեն ու տուայտանք մինքնածին  
 Օձի նման կ'ոլոբուի շուրջն իր ոսկի բաղձանքին...  
 Մըտածումներս են կառչած վայրկեաններու քըղանցքին,  
 Յոյզերս ծեծուած են այնպէս տարապարհակ զրկանքէն,  
 Որ կարծես մերթ կը մոռնամ սէրը կեանքին եղերքին.  
 Բայց դուն դիտցիր, որ սիրտս թիթեռնիկ մէ երազուն,  
 Ծաղիկներով կ'արքենայ արեւին տակ օրն ի բուն,  
 Ու մութի մէջ լոյսի շուրջ՝ կ'ըղձայ հիո դալ անձնազին...

19-7-34, Փարիզ



## ՀԱՆՐԱԿՆՈՅՑ ՄԼ

Դու ծրած ես ոլոռնկացած ընկերութեան,  
Ամենուրեաք յար սերմանած թրչուառութեան  
Ու զրկանքի կամ ծուլութեան բիւր հունտերէն,  
Եւ իր վասոքէն հլուչակուեր ևս կի՞ն ապօրէն...

Երիտասարդ ու գարնահամ յոյզերդ համբուն,  
Շըւայտանքի ու զեխութեան սեղաններուն  
Վըրայ դնուած ըմպելիներն եղան աժան  
Քեզ նետեցին յԵտոյ փողոց երբ յազեցան :

Այնուհետեւ դու մըշտահոս աղբիւրի պէս  
Մարմնոյդ հաճոյքն իբրեւ կազդոյր՝ կը բաժանես  
Խօլ կրքերէ հալածական անսէր մարդուն,  
Ու մերթ սէրէն վիրաւորուած հողիներուն...:

Գորովանքդ յորդ, անվերապահ դու քամեցիք  
Մարմնոյս բոլոր երակներուն մէջ ըզձալիր.  
Քեզմով հիմա լիացած է ծարաւ հողիս.  
Ես խոնջ ճամբորդ՝ եղար ինծի դուն ովասիս:

Ով գու սիրոյ անանձնական, անձանօթ քո՛յը,  
Օրհնեալ ըլլան թո՛ղ գրգանքներդ հեշտ ու մոլոր,  
Որ թախծանքի պահերուս մէջ ինձ մատուցին  
Երանութեան ու մոռացման քաղցր զինին...:

Յուսաբեկուած Երազներու Երամն համարկ,  
Տառապանքիդ, զրկանքներուդ ո՛խն անողարգիակ  
Հոգւոյս մէջ յար իրրեւ վրէժ կը հասուննան  
Ու կը սիրեմ քեզ ա՛լ սիրովս եղբայրական :



\* \* \*

Ամառնային գիշերն հեշտին , իր հունին մէջ դետի նըման  
Կը թաւալի երազանքի ու բաղձութեան շունչ մ'իր վրան . . .  
Աստղերն անմար կանթեղներ են , կը խնկարկէ հովը բուրեան ,  
Խորհուրդներու սիրազալար տաճարին մէջ յաւերժական . . . :

Ընկողմանած մահճակալին մէջ մեղկիրան ու մեղապալուր ,  
Աղջիկն արւ չիու աչքերն երկինք , դէպ աստղերուն յառած անթարթ  
Չը յաղեցած իր տենջանքին գաղտնիքն անլոյծ , կարծես կ'ըղձայ  
Տիեզերքի խուլ Աստուածէն , որ աստ ու անդ կը յամենայ . . . :

Զոյդ պըտուկներն ստինքներուն , լի հեշտութեան բուռն աւիշով .  
Երթներն ամփոփի հաւաքած են կարծես մարմնին յոյզը խըսով ,  
Ու գուրս ցըցած — զգայասէր , կըքի նշան , — կը պաղատին  
Որ իր բաժկին հըպին շըթներն Այծամարզուն տարփամարմին . . . :

Կոխարդանքի կախօրբանին մէջ կ'օրօրուի աղջիկն անվերջ . . .  
Ու կ'սպասէ որ սէրն հոսի երակներուն մէջ իր ստերջ ,  
Մինչ սէրն իր մէջ ներքնօրէն յար կ'եռայ ուժդին ու կենսայրդ  
Բայց ան ըսղար , զի սիրտն որսուած է Զանձրոյթէն-անարդ որսորդ :

21-8-1934 , Փարիզ



## Ն Ա Մ Ա Կ Ը

Բերկրուհիին

Սրտիս պարտէղի ծաղիկներն ամէն  
Թառամեր էին սիրոյ ծարաւէն . . .  
Զրկանքը կ'ալրէր արմատներն անոնց :

Խինդ ու կարօտով նամակդ ես բացի  
Ու սիրոս հիմա սիրայորդ առու  
Սրտիս ծալքերուն մէջը կը հոսի :

Բառերդ ինձ համար կ'ըլլան մէյ մէկ անձ  
Մին ինձի կուտայ մօր շունչն ու գորով  
Մին քրոջ սրտի խօսքը փափկասուն :

Աչքերս անհամբեր կը լափեն դանոնք  
Տակաւ կ'արքենան ու կը յագենան  
Հոգւոյս անօթի յոյզերը բոլոր . . .

Օքհնեալ ըլլաս դո՛ւն ով հեռաւոր քոյր  
Քաղցրութիւն հոսի միշտ թող հոգիէդ  
Կենսուրախ ըլլաս ու դարուն յաւէտ :

## ԸՆ ՊՎԶԱՒՄ

Երազներու անցեալ, տակաւ կը մարին...

Համայնաւեր շունչն անցնող պահերուն

Հողիս կը նետէ բոցին մէջ անհուն՝

Նոր Աստուածներու մեծ պաշտամունքին...

Մաքիս մէջ հիմա, յիշատակներուս

Շղթան ամփոփած կը խոկամ լոին.

Սգուիս երէկի քոյլել' բ անմեկին,

Ի՞նչպէս լըքել ձեզ արտում այս ժամուս:

Կ'ափսուամ քե՛զ ալ անցեալ իմ անտէր.

Այլ անձիր ծովու սառնաշունչ հովին՝

Նոր տեսիլներու իմ սիրան ևմ բացեր....

Աչքերս ա՛լ գինով՝ անհունին սեւեռ,

Ու զեկը նաւիս փշրած կամովին

Կ'երթամ անձանօթ նոր հորիզոններ:

Հոկտեմբեր 1930, Փարիզ



## Պ Ա Յ Ք Ա Ր

Իղձերու անհուն ովկիանոսին  
Վիհերուն յանձնուած նաւակ մ'է հողիս...  
Զըրկանք, անարգանք՝ քամիներ ցըրտին,  
Ժամանակին հետ կը հաբուածեն դիս:

Խաւարն անթափանց կ'իջնէ մերթ չորս դին,  
Կ'առնէ ուզեցոյց աստղերն ու լուսին  
Եւ խորհրդատու կըլլան ինձ մէկէն,  
Մահուան հեշտախօս վըհուկներն ամէն:

Բայց անոնք ինծի հին ծանօթներ են,  
Չեմ խարուիր իրենց մեղրաբառ լեզուէն.  
Վառած՝ հաւատքիս ջահերն անհամար,  
Յոյսերու կանչին կը նաւեմ յամառ:

Քամիներն անսանձ թո՛ղ մըտրակեն դիս.  
Շըղթայուած վաղըի զայրոյթ մը հոգիս  
Կը սաղմնաւորէ ուժովն ամեհի  
Հսկայ փոթորկին որ ալիտի պայթի:

15-3-33, Փարիզ



## ԳՈՐԾԱԶՈՒՐԿՆԵՐԸ

«Հաց կամ աշխատա՞նք, աշխատա՞նք կամ հա՞յ»  
Անթիւ, անհամար կրծքերէ ժայթքած՝  
Փողոցէ փողոց կ'արձագանդէ յար,  
Գործադուրիներու պահանջն այս յամառ:

Ծուլութեամբ սընած, յղփացած դէմքեր,  
Բող մըտածումներ՝ յաւերժ անտարբեր՝  
Բողոքի, ցասման վեհ աղաղակէն  
Պահ մը արթնցած՝ կեանքը կը դիտեն:

Կարծես խլուրդնե՞ր, ահարեկ, շըւար,  
Յանկարծ դուրս ելած խուղերէ խաւար,  
Մուտքը կ'որոնեն իրենց խիղճերուն,  
Զի լոյսը իրենց մահն է անթաքուն:

«Հաց կամ աշխատա՞նք, աշխատա՞նք կամ հա՞յ»  
Փողոցի սալարկն իսկ է դայթակլած՝  
Մինչ օրէնքն անստոյդ, աւելի դեռ քար,  
Կ'ուզէ խափանել կանչերն այս խելառ...»

Անդուլ վաստակով հասնացած դէմքեր,  
Որոնք տարինե՞ր աշխարհն են կերտեր,  
Փոխան հանգիստի՝ վարձքն իրենց արդար —  
Գործ կը պահանջն ապրելու համար:

Թարմ ու կենսալից Եր'տասարդ ուժե՛ր,  
Դեռ չի բողըոջած, քաղցէն Են աւեր...  
Ո՞վ դու մարդկային չնական հեղնանք,  
Կեանքին բեռցեր ես միայն տառապանք:

«Հաց կամ աշխատանք, աշխատա՛նք կամ հա՛ց...»  
Գոռա՛նք ընկերներ, զայրոյթն հրդեհուած  
Թող վառէ անվերջ մեր սրտերը վէս,  
Թո՛ղ բողոքն աճի հեղեղատին ոլէս :

Որպէսզի բոլոր մտքերն ուժացած,  
Որպէսզի մեզ խորթ աշխարհն այս հինցած,  
Խըռուած՝ բոցերէն մեր հոծ բարկութեան,  
Ժամանակին մէջ իսպա՛ռ մոխրանան...:

10-9-33, Ալֆորվիլ

Գրուած՝ ցոյցի մը առթիւ



## ՏԻՄԻԹՈՓԻՆ

Պատկերիդ առջեւ միտքս է խորասոյզ ամէն իրիկուն  
Դուն եղիպտական արձանի մը պէս կանդուն, հաստատուն,  
Կարծես դարերուն կը նայիս ուղիղ, կը նայիս յաժառ  
Եւ աւազ քամին ի դուր կը զարնէ գէմքիդ անդագար:

Ճակատիդ վրայ մըտածումն անվերջ կը լուսաւորէ.  
Երթներդ պրկուած՝ կարծես սանձէին պատղամներդ հրէ  
Ու կամքդ, որ նժոյդ կըլլայ քառավաղ երբ արձակեն զայն  
Անարդարութեանց զաշտերուն վրայ՝ ի սէր յազթութեան:

Կ'ուզեմ հազորդուիլ մտքիդ ամրակուռ, հոգայդ կրանիթ  
Համայն աշխարհի պրոլետարիատի պարձանքն է ողիդ,  
Դու որպէս մաղնիս քեզի կ'առիքնես որտերը վըհատ  
Եւ անոնց ուժիդ հոսանքը վառող, կուտաս անընդհատ:

Դուն մայր ցամաքին, անխախտ հաւատքին կոչն ևս աննըկուն  
Անդունդին վրայ ու փոթորկին մէջ կորսուած նաւերուն,  
Զի փարոսի պէս լոյսեր կ'արձակես դռն յաւերժօրէն  
Խաւարն անթափանց մինչ արդ գրկեր է սահմաններդ ամէն:

Երբ քեզի նման կան անդուդական մարդիկներ հզօր,  
Պայքարն ընչաղութի մեր դասակարգին՝ ընդդէմ կամակոր  
Հարստահարող ու միշտ դիշտ կապիտալիզմին,  
Անդայման կ'առնէ կոմունիստական կեանքի լոյս դափնին:

1933 դեկտեմբեր, Փարիզ

## ԱՄԲՈԽԻ ԿԱՆՉԵ

Երբ սենեակիս առանձնութեան մէջ լըոին,  
Թըղթին, գըրին մըտերմանամ սրտագին  
Ու սաւառնի միտքըս արծուի մը նըման,  
Անցեալին մէջ մարդկային լայն պատմութեան.

Կամ ձերբաղատ՝ հոգի խայթէն թունաւոր  
Ու ձանձրոյթի ճիրաններէն արնածոր,  
Ես կ'արբենամ երանութեան մէջ անհուն,  
Գեղարուեստի խորհուրդներուն խմասառն.

Վայրի ուժեր հոգւոյս վազքը կը դարձնեն  
Դէպ իտէալ իր սանձարձակ արշաւէն  
Ու բոնօրէն կը բերեն զայն ներկայի  
Ամենօրեայ պայքարին մէջ կատաղի . . . :

Ինձ կը թըւի, թէ փողոցին մէջ մարդիկ  
Կը մարտընչին ժամանակին հետ սաստիկ,  
Եւ ամէն պահ յաղթանակէ յաղթանակ,  
Աղաղային կը բարձրանայ մի բանակ . . .

Մինչ ես հեռու այդ պայքարէն սրբադան,  
Կը պահուըտիմ խոհերու մէջ դաւաճան . . .  
Արդ խղճահար՝ դուրս կը վագեմ անձկօրէն  
Ամբոխ հոգիս տալու ընդմիշտ ամբոխին:

## ԱՐ ԹՌ ՈՒ Կ Կ Ե Ց Է Ք

Գաղթահայ աշխատակրուքեան

Երբոր կը դիտեմ արեւահար դէմքերը պըռնզ,  
Հովէն, անձրեւէն յաւերժ մտրակուած դէմքերն եփենոս,  
Ու ձեր աչքերուն մերթ երազն հոսուն, մերթ բոցը վըսեմ,  
Զեր հոդին հոդոյս մէջը կը հօսի, ձեզ ի՞նչպէս չերգեմ:

Դուք խրձիթներու խոնարհ պատերուն մէջ աշխարհ եկաք,  
Դաշտերն անսահման, տըւին ձեր սրտին տենջերն անպարփակ,  
Լեռներ ուսուցին ձեղ ըլլալ խըսիս, ըլլալ աննըկուն,  
Մայր հողը ջամբեց աւիշն յորդահոս ձեր երակներուն.

Բայց խորշակներու վայրի մոլուցքէն վաղաժամօրէն,  
ինչպէս ծաղիկներ կը խուռին զիրենք ծընող թուփերէն  
Եւ հովի խելառ քըմայքին հըլու՝ կ'իյնան անդ ու աստ,  
Դուք այնպէս կեանքի բոլոր ափերուն բացիք առագաստ:

Չեր ամէն մէկի աչերուն խորքը աշխարհ մը կ'ապրի,  
Աչխարհ մանանուն սպասափոլ հերկուած, զրկանքոլ բերրի  
Ուսկից վրէժի եւ ատելութեան սերմեր պիտ' ծընին  
Երբ ժամանակին ժանդը չաւերէ ձեր արոյր հոդին:


Զգոյշ ընկերներ, թշնամին միշտ այն հրէշն է միայն,  
Որ ամենուրեք ուտիմի նըման, աըզրուկի նըման  
Անդուլ վաստակող մեր բազուկներուն արիւնը կ'առնէ  
Նա կըլանելու իր գոսկ բնութեամբ մեր բորենին է:

ԵՇՔԵՄՆ ՀԱԼԱԹՔԻ ՊԽՄԱԿԻՆ ՆԵՐՔԵԼ ԻՐ ԲԻւր ՊՈՀԵՐՈՒՆ  
ԱՆ ԿԸ ՆԵՐԱՐԿԵ այլասերումի, արդիտութեան թոյն,  
Աւ մերթ ցեղային ոռւաերու վհուկ՝ ի շահ իր Եսին,  
Իրար կը զարնէ խուլ ամբոխներու կրքերն ոճրածին:

Թող գիտակցութեան ջահեր մեր մոքերն վառեն տենդագին  
Քունը պարտասման թող ոչ մի վայրկեան լըլիէ մեր հոգին  
Քանդի թշնամին զոյն ու ձեւ կ'առնէ ամէն մի ըստէ  
Եւ իր երախին մէջ անյագ ըզմեզ անդուլ կը նետէ:

ԱՐԹՈՒՆ կենանք յա՛ր, ո՛վ աշխատանքի հերո՛ս ընկերներ,  
Զի մութն անընդհատ կ'սպանայ մեզ տալ թմրիրն յոզնարեր  
Ոխը կրկնօրէն, զայրոյթով ուժդին թող դինուի մեր մէջ  
Հուրը պայքարի դասակարդային արծարծենք անվերջ:

28-3-1934, Փարիզ



## Պ Ա Յ Ք Ա Ր

Ինչպէս բաժկի մը մէջ փակ՝ լոմպելիներն համադամ,  
Բաց օդին մէջ տարբարոյծ՝ կ'ըլլան տակաւ դառնահամ,  
Հոգւոյս իղձերն ու սէրերն արդ պայքարին մէջ կեանքին,  
Դիտակցութեանս լոյսին տակ ատելութեան կը փոխուին . . . :

Սալին վրայ զրկանքին, թշուառութեան առօրեայ  
Մըտածումներս անդադար երբ կը ծեծուին անխնայ,  
Հոծ վրէժի ու ցաման հրդեհն իմ մէջ յուսաքեր՝  
Կատաղութեան մոլուցքով կը բորբոքի անհամբեր . . . :

Ու բերկութիւն մահսահման կը համակէ զիս յանկարծ,  
Համբոյըներուս հետ սիրոյս՝ կ'ըղձամ ես այդ հուրն արծարծ  
— Ատելութեան, վրէժի այդ հուրն այլող, տիսակալ, —  
Ամենուրեք տա՛լ առա՛տ՝ հոգիներուն տառապեալ,

Որ անոնց մէջ մահանան ստրկութեամբ ուծացած  
Համբերանքներն ու մութ յոյս ջամբող ամէն կոյր Աստուած . . .  
Որ գառնութեան հալոցին մէջ աղուցուած ամբօրէն,  
Ազատ կեանքի պահանջքով իրենց սրերն ա՛լ սրեն . . . :

Փարփակ, 29-5-34

## ԽՈՐՀԻԴԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

Երբ որ պատմութեան աշխարհացոյցին վլրայ կը դիտեմ  
անցեալու հընաւանդ ,  
Ու կը հաւաքեմ խորհուրդներս համայն՝ զըծելու կեանքիդ  
պատկերն իմ գրչով ,  
Ինձի կ'երեւիս խորհրդանըշան մարտիրոսութեան եւ  
համբերանքի ...  
Խորհրդանըշա՞ն՝ անխախտ հաւատքով արդար իտէալի  
մանվերջ ձըդտումին :

Դարե՛ր շարունակ , ինչպէս սովատանջ գաղաններու մէջ  
ինկած որս անբաղդ  
Դուն յօշոտուեցար մերթ տըգիտութեան , մերթ կո՛յր  
հաւատքի ճիրաններէն ըլրոտ .  
Մակայն ամենէն աւելի վայրադ բըզբաժեցին քե՛զ , ընչա-  
քաղցութեան  
Ու լոկ կեղեքման անյագ տենչերով առամնիք սըրած  
հորդաններն անարդ ...:

Նաւաբեկումէ հազիւ խուսափած , մահուան երկունքէն դեռ  
նոր արթընցած  
Մարդու մը նըման , որ աչքերն յանկարծ արեւի լոյսին կը  
բանայ հրճուած ,  
Կեանքի լայն շունչին բացեր ես թոքերու ու գերմարդկային  
ճիգով մը նորոգ՝  
Փարեր ես հողիւ ... , կը տենչաս անոր ուժերովն անբաւ  
կերտել ապագադ :

Դու փոքրացե՛ր ես , սակայն աւերակ վանքերուդ փոխան  
այսօր կը կանգնին  
Սուրբ աշխատանքի՝ հըսկայ տաճարներ , ուր լոկ դիտու-  
թեան հաւատքը կ'աճի

Եւ այդ հաւատքի հոսանքով բեղուն՝ հողերդ անապատ՝  
Շո՛ւնչ կ'առնեն քարե՛րդ, եւ ջըրի ամէն երակ բարիքի  
աղբիւր կը դառնայ . . .

Հըրելով մէկուի, ճեղքելով յամառ՝ պատմութեան բոլո՛ր  
դարերը խաւար,  
Կենսարծարծ ու բոլու մի նո՛ր արեգակ ծագեր է վըրան  
երկնակամարիդ . . .  
Ու զերդ ծիածան համերաշխութեան՝ ցեղային անդուլ,  
խուլ պայքարներու,  
Եղբայրակցութեան լոյսերով կ'օծէ արդար վաստակող  
ձևոքերն յաղթական :

Դուն անսահմա՞ն ես, զի ողջ աշխարհի դատող մարդկու-  
թեան կարմիր դըրօշին  
Վըրայ գոյացած համաստեղծութեան, արդէն լուսարձակ  
աստղերէն մին ես . . .  
Եւ հիմերդ այնպէս հաստատ կը դրուին՝ երկար, կրանիթ  
տարրերով շաղուած,  
Որ քու հինաւուրց, ըստորերկրեայ դեւերդ իսկ շարժին,  
կը մընաս կանգուն :



# ԿԱՐՈՒՀԻՆԵՐԸ

Նուեր՝ Փարիզակայ կարուհիներուն

Յըրեգակին սոռաջին շողերն երբոր բարձրանան,  
Անոնք արդէն նստած են մեքենայի յանդիման,  
Աւ կը կարեն անընդհատ, մինչեւ լոյսերն ամփոփուին  
Գիրկն օբհնարեր դիշերին ու դայ թշմբիրը քունին:

Ապսպրանքն է հապճեպ ու գործն հարկ է որ մաքուր՝  
Գործատիրոջ յանձնուի, թէ չէ միւս օրն է թափուր  
Աւ կ'երեւին զրկանքին ժանիքները ըլլատօրէն,  
Թըշուառութեան մըթաղոյն վարագոյրին ետեւէն:

Խըղճմտալից աշխատանք կ'ուզեն տէրերն ըստահակ,  
Շահագործման մըտրակի հարուածներուն տակ վայրագ.  
Աւ կարուհին մելթ ըմբոստ, երբեմն հըլու տաժանքին,  
Կը դընէ խիղճն իր հացի նըժարին մէջ՝ դոզդզաղին:

Քազաքակիրթ ոստանի, վարթամութեան սեղանին  
Գերուհիներն են անոնք, որ օրն ի բուն կը տըքնին  
Եւ կը հոսի կեանքն իրենց որպէս աժան կենսահիւթ  
Շուայտութեան, զեղխութեան բաժակին մէջ չիթ առ չիթ . . . :

Մէրթ սրառաւներ աննեցուկ՝ արդէն կաշկուած ձեռներով,  
Մէրթ այրիներ բախտազուրկ՝ որ կեանքին հետ են խրուզ,  
Աւ մերթ կոյսեր ըղճալիր, որոնց երազն է զեռ վառ,  
Զըրկանքին մէջ կը նետեն իրենց օրերն յամբարար . . . :

Աշխատանքը սրբազն՝ կ'ըլլայ ճիւաղ մ'հոգէտո,  
Որմէ խոյս տալ կը ձգնին յողնարեկներ մերթ անձար.  
Բայց ան սեղմած է զանոնք ճիրաններով առօրեայ,  
Ուր բաղձանքի խոյանքներ կ'ըստրկանան ակամայ...:

Ամէն անդամ երր դիտեմ ձեր տչքի լոյսն անսահման,  
Որ կը հիւծի, կը հատնի լոկ օրհացի մը փոխան,  
Ո՛վ իմ քոյրե՞ր, կ'արիւնի սիրտըս կըրծքիս մէջ լլոին  
Կ'ըղձամ բառնալ խոնջէնքն, որ կը ծանրանայ ձեր ուսին,  
  
Ու կը սեղմեմ բըսունցքներըս ու կը սեղմեմ ատամներս,  
Ատելութեան, վրէժի կ'անցնի հոսանքն հոգ'կո ներս...  
Ա՛հ, լեցուցէք, լեցուցէք ձեր տառապանքն ալ իմ մէջ.  
Շահաղործման դէմ կոուի սուրբ հուրն ըլլայ թող անշէջ...:

6-7-34, Փարիզ



## “ l'Humanité ”ին

(Օրկան Ֆրանսայի կոմ. կուսակցութեան)

Քնչաքաղցութեան, շահագործումի դարկերէն յողնած,  
Պուրժուազական աշխարհի ցանած կեղտերէն սեւցած,  
Ամէն առաւօտ քեզ իբրեւ բաղնիք՝ կազզոյր ներմուծող,  
Կընդունիմ հրձուած՝ մաքրութեան կարօտ հոգւոյս ու մաքիս :

Առաջի, նեխանքի ու ծանականքի, քըսութեանց մէջէն  
Քէ՛ղ, իբրեւ ազատ խօսքի վա՛ռ մատեան կը զատեմ, կ'առնեմ.  
Հոգերէ խոցուած ու տանջապալար ամբոխին մէջ, քե՛ղ  
Իբրեւ հաւատքի ու ճշմարտութեան դըրօ՛շ կը պարզեմ :

Մատերիալիզմի, գիտութեան լոյսին զերդ նըշանաբան  
Պրոլետարիատի անըսպառ ուժին զերդ խորհրդանիշ՝  
Մուրճդ խաչաձեւ մանդաղին վրայ՝ կոչն է անխափան  
Քաղքին ու դիւղին համերաշխութեամբ կեանքի վերելքին :

Կոչըդ կը սուզուի հանքերու մըթին, խոնաւ ընդերքին  
Ու կ'արձագանդէ գործատըներու ժըխորին մէջ խուլ.  
Կը հասնի ծովու, հողի վաստակող բիւր բանուորներուն  
Եւ ինչպէս ճաճանչ՝ կը լուսէ անոնց սըրտերը մոայլ :

Կոչըդ կը հասնի կապիտալիզմի կեղեքիչ լուծին  
Ակամայ պաշտպան այն զինուորներուն, որոնք յամրօրէն  
Մեծ փորձարարաւթեան խօսքովն են զինուած կեանքի մարտին մէջ,  
Եւ յոյս կը ջամբէ քաղցի, աքսորի, բանտի զոհերուն,

Գիշերէն առաջ դու չըջան կ'ընես աշխարհը համայն,  
Ու կեանքի բոլոր հորիզոններէն, կը բերես մեղի  
Արձագանդն՝ հանուր աշխատող, կռուող, յաղթող ձեռքերուն.  
Կոչըդ նման է անխափան ծագող արեւի լոյսին:

Մեղ խարազանող աառնաշունչ բուքին մէջ դու խարոյկն ես,  
Նենդ խաւարին մէջ, դու մէր ուխտին այն մշտավառ ջահն ես,  
Որուն անըսպառ բոցերէն կատղած մութի ոգիներ  
Լիրբ ատելութեամբ կ'ոռնան քեղ խապառ մարելու համար:

Ու մերթ կը թըւի թէ պիտի շիջիս, սակայն ամէն օր,  
Պողպատէ կամքեր կը վերաբարձեն, քեզ վեր կը բոնեն,  
Ու դուն հեւ ի հեւ՝ օրերու կռուին մէջ զերդ առաքեալ՝  
Յոյց կռուտաս լոյսէ ուղին մարդկութեան մեծ յաղթանակին:

12-11-24, Փարիզ

ՎԵՐՁ






## ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

	էջ
Գեղի Փրանս	17
Վերացում	18
Հայելին և և	19
Բնուքեալ հետ	21
Վերապում	23
Չեմ Ավոսում	24
Նոր Տարի	25
Հոդի կառու	26
Խճի կ'ըսեն	29
Մուրացիկ	30
Չանձրոյք	31
Խճնանկար	33
Չանձրախոտ	34
Խղճիս	35
Խռովք	37
<b>*</b>	38
Անձանօք կանչ	39
Օտարուքին	40
<b>*</b>	41
Երկմտանք	42
Ազօք f	43
Վազք	44
Ուրախուքեան	45
Գիշերային պահ	46
Մուսայիս	48
Չօն Վահան թէժէանին	50
Ուրախուքեան	51
Նկարիչ Անգլուհին	52
Զրկանքը	53
<b>*</b>	54
<b>*</b>	55
Հոգսը	56
Սիրեբ	58

Կեանքիս երգը	59
❖	61
❖	62
Նկար	63
Կարօս	65
Պատկեր	67
❖	68
❖	70
Կիրթը	71
❖	72
Հանրակնոց մը	73
❖	75
Նամակը	76
Ընդվզում	77
Պայքար	78
Գործազուրկները	79
Տիմիք-բօֆին	81
Ամբոխի կանչը	82
Արբուն կեցէք	83
Պայքար	85
Խորհրդային Հայաստանին	86
Կարուհիները	88
« L'Humanité » /ն	90



## ՎՐ Ւ Պ ԱԿ Ն Ե Ր

- Էջ 19 4րդ տան 2րդ տողին մէջ Հուլօրէնը կարդալ՝ յուլօրէն.
- Էջ 31 առաջին տան 4րդ տողին մէջ Հուլօրէնը կարդալ՝ յուլօրէն.
- Էջ 33 երկրորդ տան 3րդ տողին մէջ պարարն կարդալ՝ պարարն.
- Էջ 35 2րդ տան առաջին տողին մէջ ձեռներուն կարդալ՝ ձեռներուգ.
- Էջ 36 առաջին տողին մէջ խեղճ եմը կարդալ՝ խեղճ իմ.
- Էջ 37 4րդ տան երկրորդ տողին մէջ մըսըջեմը կարդալ՝ մըսըջեմ.
- Էջ 59 2րդ տան երկրորդ տողին մէջ, սոը կարդալ՝ ևս.
- Էջ 68 5րդ տան 2րդ տողին մէջ յըղին կարդալ՝ կը նմանի.
- Էջ 71 3րդ տան առաջին տողին մէջ չքթայազերծը կարդալ՝ չզթայազերծ.
- Էջ 72 վերջին տողին մէջ անձնագինը կարդալ՝ անձնագին.
- Էջ 87 երրորդ տան երկրորդ տողին մէջ համաստեղծութեանը կարդալ՝ համաստեղծութեան.
- Խակ յաջորդ տողին մէջ երկարը կարդալ՝ երկար:



Այս հատորին տպագրական ծախքերը հոգացուած են  
Ժողովրդական հանգանակութեամբ

Կողքը սիրայօժար նկարեց՝ Ս. Գևորգածեան

## ԳԻՆ 100 ՓՐԵՆՔ

ԳԱԱ Հիմնարար Գիտ. Գրադ.



220028494

